

3193

28

5-28

1888

2010

4700W

28  
5-28  
Ա.ԶԴԵՑՈՒԹԻՒՆ  
ԲԴ 30

# Ք Ր Ի Ս Տ Ո Ս Ւ

Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻՄ

Ճ Ա Ռ

ԽՕՍՔԵԱԼ ԷԼԻՒ ԼՈՒՏ ԷՄԻՆԵՐՈՍՔՆ

Թարգմանեց

Յ. Հ. ՖԻՃԻՋԵԱՆ



معارف نظارات جليله ستك وخصتيه طبع او لشدر

Կ. ՊՈԼԻԱՆ  
ՏՐԱՎՈՒԹԻՒՆ Գ. Ա. ԱՌԱՍՏԵԱՆ  
(Արամեան)



1888



ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Ի Վ Ե Բ Ա Յ Ա Շ Խ Ա Բ Հ Ի Մ

Նիւթո ընդարձակ է, եւ ժամանակս կարճ, ուստի իմ նախար մնական խօսքերս յոյժ կարճ պիտի լինին: Կ'առաջազբեմ իմ խօսիցս հիմ բռնել միայն պատմութեան այն յայտնի իրողութիւններն որք ընդունուած են մեր աւուրց ամենէն յառաջացեալ սկեպտիկեաններէն իսկ: Թէպէտ ես ինքնս սրտի մտօք կը հաւատամ բոլոր կանոնական Ս. Գրոց, և բոլոր նոցառւացածին, չեմ իմնդրեր ձեզմէ այժմ որ ընդունիք հրաշից ճշմարտութիւնը, Առաքելոց ներշնչութիւնը, կամ չորրորդ Աւետարանի հարազատութիւնն, կամ որ և է ուրիշ բան մը որոյ նկատմամբ հնար է մէկուն տա-

բակուսիլ։ Ասա իբր իրողութիւն ընդունածս միայն այս է, որ մեք ունիմք պատմութեան մէջ Յիսուս Քրիստոսի ուսուցածներուն և նորա կենաց ընդհանուր շրջագիծն։ Թէ այդ շրջագիծն կը համապատասխանէ երեք Աւետարանաց մէջ մեր ընթերցածին։ Զկայ իրապէս մէկ անհամաձայն պատմութիւն մը կամ հակասական աւանդութիւն մը ոչ նախնի Քրիստոնէից ոչ նախնի հերետիկոսաց եւ ոչ ժամանակակից հեթանոսաց մէջ։ Միեւնոյնն է սա ամենուրեք։ Կրնայ առելի կատարելագործեալ լինել, առաւել գունաւորեալ, առաւել զարդարեալ մէկ պատկերին՝ քանի թէ միւսին մէջ, բայց կերպարանն եւ գծագրութիւնն անվիպելի կերպիւ կը վերաբերի միեւնոյն Մարդոյն։ Բոլոր կենսագրութեանց, բոլոր թղթոց, բոլոր աւանդութեանց մէջ, որք յոյժանսովոր կերպիւ բազմաթիւ և բազմազան են, չկայ իրօք այն կարգի

անհամաձայնութիւն մը զոր կը տեսնեմք Սոկրատի կենաց այն երկու նկարագրութեանց մէջ որոց մին կը գծէ նորա աշակերտն Քուենովոն, և միւսն նորա առաւել համբաւեալ միւս աշակերտն Պղատոն։ Առաջին երեք Աւետարանաց մէջ բովանդակեալ պատմութեան երբեք չեն հակառակիր ոչ չորրորդ Աւետարանն, ոչ Գործոց գիրքն, ոչ նախնի աշակերտաց թուղթերն, ոչ այն աւանդութիւնք զորս Պապիսասայ նման մարդիկ ինսամով հաւաքած են դէպքերէն իբր եօթանասուն տարիներ վերջ, ոչ յետագայ դարուց ընդհանուր հաւատքն, և կամ այն սակաւաթիւ յիշատակութիւնք որք կը գտնուին թշնամեաց և անհաւատից գրութեանց մէջ։ Ուստի պիտի ինդըեմ որ ընդունիք թէ Մատթէոս, Մարկոս և Ղուկաս Աւետարանչաց Յիսուսի վրայ մեղաւանդած պատմութիւնն ընդհանուր կերպիւ ճշմարիտ է, որպէս ընդ-

հանրապէս կընդունուին սովորական  
մարդոց վկայութիւններն , մինչեւ իսկ  
եթէ դիւրահաւաա մարդիկ համա-  
րուած լինին յոմանց :

Ա. Նախ եւ առաջ նկատեմք Քրիս-  
տոսի նկարագիրը որպէս ներկայաց-  
ուած է այն մեզ : Կը համարձակիմ  
ըսել նախապէս , թէ այն նկարագիր  
աշխարհիս մէջ գծագրեալ վսեմ պար-  
զութեան ամենէն կատարեալ պատ-  
կերն ի ցոյց կը բերէ : Աւետարանք  
շատ կը նմանին յիշողութենէ քաղ-  
ուած ծանօթութեանց ի ձեռն այն-  
պիսի մարդոց որք անձկոտ էին չկո-  
րուաանել Սնձի մը պատմութիւնն զոր  
ճանաչած եւ սիրած էին . Սնհար է  
երեւակայել նոցա ոճէն աւելի պարզ  
կամ աւելի պարզութեամբ հանդերձ  
ճարտար նկարագրութիւն մը . — ա-  
ւելի անհնարին է երեւակայել նկա-  
րագիր մը որ Յիսուս Քրիստոսի նկա-  
րագրէն աւելի հեռա լինի ուամկական  
հռետորութենէ կամ ալլուութեան

Ֆիգերէ : Գամուած են մարդիկ որ ը-  
ամծ են թէ նա սոսկապէս առաջին  
կարգի քաղաքական բարեկարգիչ մը  
էր , ուամկավար մը որ անսովոր անշա-  
համնդրութիւն ցոյց կու տար : Ճը-  
մարիտն այս է սակայն թէ իւր ա-  
ռանձնացեալ , անծանօթ մանկութիւ-  
նը , իւր անխոռով , վեհանձն եւ հան-  
դարտ խօսքերն թէ ոճի և թէ նկա-  
րագրի մասին՝ ճշդիւ հակառակն են  
աշխարհիս մէջ լսուած ամենէն ազնիւ  
ուամկավարին կամ ամենէն անարատ  
քաղաքական առաջնորդին խօսքե-  
րուն : «Նա կը շրջէր բարիք գործե-  
լով» կը թուի թէ սա կարձանագրէ  
զիւր ամբողջ պատմութիւն : «Հեղէր  
եւ սրտիւ խոնարհ» կը թուի թէ  
կը բովանդակէ զիւր բոլոր նկա-  
րագիր : Վերջին աստիճան անխոնջ կո-  
րով , վերջին աստիճան համբերատա-  
րութիւն , վերջին աստիճան գորովա-  
լից և սիրալիր բարեսիրութիւն մեր  
աշքին կը զարնեն Քրիստոսի մէն մի

գործոյ եւ մէն մի խօսքի մէջ : Եւ սակայն չէր երեւէր իւր վրայ տկարութիւն , թուլամորթութիւն և վերացականութիւն : Մանկան մը նման պարզ լինելով՝ էր նաեւ հզօրագոյն մարտիկի մը նման արիասիրտ : Կնոջ մը գորովնցոյց տալով , կուլար տրտմելոց և տառապելոց համար , նոյն ատեն անողոք խստութեամբ կ'սասաէր ցածաբարոյներն , անգութներն , և կեղծաւորներն : Խորհրդոյ և կենաց ամենէն անբիծ մաքրութեամբ . ունէր սակայն այնքան լայնարձակ և քաղցր համակրութեամբ ի սիրտ մը որ մարդկային սեռին անարգներն իսկ՝ կրնային գալ տու ինքն օգնութեան և խրառու համար , և ինք երբեք չէր մերժեր զանոնք : Չէր խորշեր հպելէ բորոտներուն , և շարաւալից մեղաւորն իրմէն կը զատուէր նոր մարդ մը եղած , նոր՝ որտիւ և նոր՝ կենօք :

Բայց ագահք , գոռոզամիտք , մատնիչք , ի կրօնս կեղծաւորողք , կը յանդիմանուէին իրմէն այնպիսի բանիւք՝

որք նոր լեզու մը յօրինեցին Քրիստոնեայ ազգաց մէջ . զի Դպիքք , Փարիսեցիք , կեղծաւորք ոչ ևս կը հնչեն մեր ականջին իրը օրինաց մատենագիրք , և կրօնական մարմնոյ անդամք ի Պաղեստին , այլ իրը հոմանիշք բոլոր կրօնի և կենաց մէջ կեղծ եղած բաներու :

Եւ մէկ մասնաւոր պարագայ մը կայ որ նշանաւոր կերպիւ կանջատէ զինքն իրը ուսուցիչ մը կրօնի և բարոյականութեան բոլոր միւս ուսուցիչներէն , այսինքն թէ ինքն իսկ էր մեծ դասն : Ասոր վրայ աւելի պիտի խօսիմ ընդհուպ : Ինչ որ այժմ ըսել կուզեմ ուաէ թէ նորա կենսագրութիւնք , թէպէտ կը ներկայացնեն մեզ նախ իւրքարողներէն շատելն ամեն բանէ աւելի կը դնեն մեր առջեւ ոչ թէ ինչ որ ինքն ըսաւ , այլ ինչ որ ինքն գործեց . ու նորա գործերն մեզ համար , որպէս ամեն գարուց մէջ , մարդկային սեռին տրուած ամենէն

ազգեցիկ դասերն եղած են։ Հաւանօրէն ամեն մարդիկ, — մինչև իսկ նոքա որբ չեն հաւատար նմա — պիտի խռատովանին, թէ եթէ կարենային տեսնել մէկը որ վարէր ճշդիւ այնպիսի կեանք մը որպիսի էր Յիսուսի վարած կեանքն ըստ պատմութեանց, այսպիսի կեանք մը վարող մարդն պիտի մինէր կատարեաւա՝ ամէն նկատմամբք, խոնարհամիտ, փոյթեռանդն, մաքրասիրտ և տիպար բարձրահոգի մարդկութեան, նասովուցուց ինքզինքն սոսկ ապրելով ինքն։ և իւր կեանք մեծագոյն դասն է ամեն դարուց համար։ Եւ իւր բնաւորութեան սկզբնատիպ հանգամանքն գրեթէ այնքան ակներեւ է որքան նորա գերազանցութիւնն։ ինքն սոսկապէս մեծ վարդապեան չէր, նման վաղեմի փիլիսոփայից, որոց շուշն աշակերտաց բազմութիւնք կը հաւաքուէին ունին դնելու։ Մարդկային ընկերութենէն անջատ կեանք վարող՝

վերացական փիլիսոփայ մը չէր նա։ Ոչ ալ մարդկային անմեղ երջանկութիւնը անարգող առանձնակեաց մը։ Էնդ-հակառակն իւր բոլոր հիասքանչ գործունէութեամբն՝ անհանդարութեան, գրդռման, եւ բռնութեան հետքն անգամ չերեւիր։ Եթէ իւր կենսագիրք ճշդիւ նկարագրած են զինքն, նա այնպիսի ոմն էր որ իւր նմանն ունեցած չէր երբեք։ — կատարելապէս անշահախնդիր, ընդ միշտ ապրող, գործող, խորհող, խօսող և ծառայութիւն Աստուծոյ և յօգուտ մարդկան։

Անտարակոյս, ըստ որում հրաշից ճշմարտութեան հաւատալ չեմ պահանջեր այժմ, անկարող եմ ինդրել ձեզմէ որ անսահման հաւատ ընծայէք բոլոր այն պատմութեանց զորս իւր վրայ կը պատմեն մեղ սորա աշակերտք։ Բայց ակներեւ է թէ նոցամտաց վրայ սա տպաւորութիւնն թողած էր ինքն թէ, ունէր հիանա-

լի զօրութիւն, բայց անհուն խո-  
նարհութեան հետ միացեալ էր այն.  
և թէ շարունակաբար կը գործածուէր  
բարիք գործելու, և ոչ երբեք վնաս  
հասցունելու: կը հաւատային թէ ա-  
մեն բան ընելու կարողութիւն ունէր՝  
բայց իւր մեծագոյն թշնամեաց իսկ  
չարիք հասցնելէ ետ կը պահէր զայն.  
թէ երբեք չէր գործածեր զայն իւր  
հաճոյից, ոչ ալ ինքզինք ազատելունե-  
ղութենէ կամ մինչեւ իսկ չարչարան-  
քէ, թէ միշտ յօդուտ այլոց կը գոր-  
ծածէր զայն. թէ արդեամբ կը զապէր  
եւ կուրանար. զայն Անձն որ անպա-  
տում փառք ունէր:

Բ. Արդ, մեր ուշն գարձունեմք պահ  
մը նորա ուսուցածին: Սա այնքան  
նշանաւոր էր որչափ ինքն: Ուրիշ բա-  
րոյագէտք իրենց աշակերտաց արա-  
բանօրէն կը խօսէին, անոնց առ-  
ջեւ գնելով բարոյականի գրութիւն-  
ներ կամ բացատրելով աստուծա-  
բանական հայեցողութիւններ: Ինքն

չգործածեց ձեռնարկութիւն, չբա-  
ցատրեց հայեցողութիւններ, չհիւ-  
սեց ճարտարարուեստ գրութիւններ:  
ինքն իւր բոլոր ըսածներուն մէջ ցոյց  
կուտար այնպիսի հեղինակութիւն  
մը որ կը զարմացնէր իւր բոլոր ուն-  
կընդիրներն, մանաւանդ երբ կը տես-  
նէին նորա իւր կենաց խոնարհու-  
թիւննեւ նորա անձնուրաց բնաւորու-  
թիւն: Բարոյագիտութեան իւր բոլոր  
գրութիւնը սովորական մեծութեամբ  
չորս հինգ էջերու մէջ կը լնար բովան-  
դակուիլ, և թէպէտ անոր շատը նոր  
էր, և բոլորն յետին աստիճան խիստ,  
սակայն իսկոյն կարժանանար զինքն  
լուղներու խղճմտանաց հաւանու-  
թեանն, նաեւ արժանացաւ բոլոր յե-  
տագայ գարուց խղճմտանաց, և գէթ  
սկզբամբ կը վարէ գեռ բոլոր Քրիս-  
տոնեայ երկրաց բարոյականութիւնը:

Դիւրին է գծել մէկ քանին այն մեծ  
սկզբանց զոր ինքն այսպէս ներկայեց:  
Յիսուս նախ ամեն բանէ աւելի դա-

տապարտեց խարէութիւնը կամ կեղծաւորութիւնը — կեղծաւորութիւնը բառն իսկ, որպէս արդէն ըսի, և մեր բոլոր բնազդական ատելութիւնն և արհամարհանքը դորս համար, ծագում առած է նորա բուռն կշտամբանքէն զորս շատ անդամ կարձակէր անոր դէմ: Սորա հետ սերտիւ կապակցեալ էր նաեւ խորհրդոյ մաքրութեան համար իւր ընծայած կարեւորութիւնն: Արտաքին վարուց մեծ կարեւորութիւն ընծայել շատ փոքր ինչ էր. հաւանօրէն երեւութական բնաւորութեան մը պիտի առաջնորդէր սա: Սրտէն կուգան ամեն չար խորհուրդներ, չարխօսքեր և չար գործեր: Եւ կացինը պէտք է դրուի ծառոյն արմատը: Մառը բարի ըրէք, և պտուղն բարի պիտի լինի: Զարութեան փափաքանաց տեղի տալն չար գործել է:

Դարձեալ, մասնակի բարութիւն շատ կար այն ատեններն: Հեթանոսք

և հրեայք իսկ սովորած էին եռանդուն հայրենասիրութիւն, բայց կապակցեալ էր հայրենեաց թշնամեաց դէմ եղած բուռն ատելութեան հետ, եւ այդ ատելութիւն երբեք աւելի զօրաւոր եղած չէր ի Պաղեստին քան երբ Յիսուս կուսուցանէր անդ: Հայրենիքը սիրելու և օտարներն ատելու սկզբունքը կը մտնէր նաեւ առանձին կենաց մէջ: Առած եղած էր թէ մարդիկ պէտք է «սիրեն իրենց դրացիներն եւ ատեն թշնամիներն:» Երբեք այնքան յստակ կերպիւ արտասանուած չէին երկրիս զրայ սախօսքերն, Յիրաւի շատ թերի և շատ եղկելի եղանակաւ հետեւած են մարդիկ ասոնց, և սակայն սոքա յեղափոխած են մարդկային խորհուրդներն: Ոչ թէ միայն ըստուեցաւ. « Խնայէ թշնամեացդ. » ոչ միայն, « Ներէ թշնամեացդ, » այլ « Սիրէ թշնամիներդ. » Իր բոլոր ուրիշ ուսուցածներուն նման, սա պիտի դնէր զիւր գահ սրտին խորերուն մէջ:

Ամէն Քրիստոնէի էական էր որ իւր սրտէն ներէր իւր եղբօր ամեն յանցանաց: Իւր ուսուցման գէմ սա առարկութիւնն յառաջ բերուած է թէ նա կը տապալէ դիւցազնական առաքինութեան սկզբունքը, դործօն հայրենասիրութիւնն անրջական մարդասիրութեան մը մէջ ընկլուզանելով: Բայց առարկութիւնն անիրաւ է: Նորա ուսուցածներն ամենեքին անրջականութենէ և խօժամտութենէ հնարեղածին չափ հեռփ էին: Նորա ուսուցած բարեսիրութեան, դործօն և կորովի էր, սկսելով նախ՝ որպէս արժան է դործնական լինելու համար, ամենէն աւելի իրեն մերձենալի եղածներէն, բայց յետոյ տարածուելով ամեն արարչագործեալ էակաց որք ստեղծուած են միւնոյն Սատուծմէ, և կը սիրուին միեւնոյն Հօրէ: Յիրաւի եւաւ նոր տեսակ հայրենասիրութիւն մը, որոյ վրայ թերեւս խօսիմ յետոյ, առ

այժմ միայն այսչափ ըսեմք թէ կրնայ մէկը ընթեռնուլ Տեառն մերոյ ողբերն ի վերայ Երուսաղէմի կամ Սրբոյն Պօղոսի Խարայէլի համար ունեցած բաղձանաց արտայայտութիւններն, և տակաւին պնդել թէ հայրենասիրութիւնն իւր ճշմարտագոյն խմաստիւն շինած էր Յիսուսի սրտին մէջ կամ նորա ամենէն անձնանուէր հետևողներու զգացմանց մէջ:

Բայց ինչ ուրիշ մասնաւոր և բացառիկ բաներ ալ որ գտնուին Քրիստոսի ուսուցման մէջ, այն որ գլւխաւորաբար կը զանազնէ զինքն բոլոր ուրիշ ուսուցիչներէ սա է: Սոկրատէսի նման բարոյադէտք միշտ ինքնինքնին ստուերի մէջ պահած են: Փելքատիպայութիւնն էր որ ամեն բան էր, Սոկրատէս միայն խոնարհ աշակերտ մ'էր, որ տկարութեամբ կը խարիսափէր ճշմարտութիւն գտնելու: Ամէն կրօնի մարդարէք — Մոլսէս, Զրադաշտ, և այլն, կը մէն, թէ Աս-

3000  
3/25/9

տուծոյ իրենց բերանը դրած խօսքը կը խօսին : Նա ինքն էր ամենայն ինչ, և ինքեանք առ առաւելն նորապատուեալ հպատակներն և ծառայներն : Բայց Յիսուս Քրիստոս, այն հեղահամբոյր, քաղցրիկ, խոնարհ, անշահասէր, անձնուրաց և անձնանըռուէր անձն, ոչ թէ միայն զլնքն ներկայացուց իբր կենաց տիպարն, բայց մինչև իսկ ինքինքն մատոյց իբր առարկայ հաւատոյ, յուսոյ, սիրոյ, հնազանդութեան, հպատակութեան, նուիրման, պաշտաման և երկրպագութեան : Անկարելի է ժխտել զայս առանց պատառելու մէն մի Քրիստոնէական պատմագրութիւն : Գիտեմ որ ըսուած է թէ Քրիստոս այսպէս չուսոյց և սկզբան, թէ իր մահուանէ վերջ հետզետէ սկսան այնպէս հաւատալ իւր անձնանուէր աշակերտք, որք յետս կը նայէին նորա վրայ իբր սիրեցեալ և կորուսեալ բարեկամմը և ուսուցիչ մը, և որք աստիճանա-

բար զգեցուցին զինքն Աստուածային յատկութեամբք, և մատուցին առ նա աստուածային պատիւներ, և կարծուած է նաեւ թէ, մասնաւորաբար Յովհաննու գրութիւնք, կամ թէ որպէս կըսուի, սխալմամբ Յովհաննու ընծայեալ երկրորդ գալու գրութիւնք, և Սրբոյն Պողոսի ընծայեալ յետագոյն գրութիւնք, տածեցին զայս չափազանցեալ հաւատու: Աստ տեղն չէ որ հաստատենք թէ Յովհաննու Աւետարանը իրօք Յովհաննու գրածն է, և ոչ թէ երկրորդ գարու մէջ գրուած, և թէ Պողոսի թուղթերն նմանապէս հարազատ են: Այս կէտերն արդէն լիապէս ապացուցեալ են ուրիշ հըմուտ և կարող անձնոց ճառերովն : Ինչ որ այժմ կը բաղձամ ըսել սա է թէ եթէ Յովհաննու Աւետարանն և Ա. Պողոսի թուղթերն երբեք հասած չինէին մեզ, տակաւին միենայն ճշշմարտութիւններն պիտի ունենայինք ի ձեռին : Առաջին երբեք Աւետարա-

նաց մէն մի մասին մէջ լիսպէս արտայայտեալ կը գտնիմք այն ճշմարտութիւններն զորս Քրիստոս ինքն ուսոյց : Սոյն Աւետարանսաց մէջ ծայրէ ի ծայր կերեւին նոքա : Նոյնն ճշմարիտ է նաև մեր ձեռքն եղած ամեն գրութեանց մասին : Պատմագրութեան թուղթք, աւանդութիւնք, պատմութիւն, յայտնութիւններ, ամենքն ալ միենոյն վախճանին կը յանդին, ամենքն ալ միենոյն լեզուն կը խօսին(\*):

(\*) Ի պատմախանի այս տեսութեան որով կուզուի հաստատել թէ Քրիստոսի Աստուածութեան գաղափարն վերջէն գոյացած գաղափար մ'է, սա կրնայ ըստիլ թէ բոլոր նախկին պատմագրութիւնք, Առաքելոց եւ Աւետարանչաց գրութիւնք, Առաքելոց շատ մօտ ժամանակներն ասլրող հարց գրութիւնք, բոլորն ալ որոշ են Քրիստոսի Աստուածութեան վրայ : Բաղդատարար վերջերն էր որ երկրայողք եղան : Քերինթոսի եւ թէոտոթոսի նման հերետիկոսք, եւ Յուս-

Համառօտիւ յիշեմք Տեառն մերոյ խօսքերն առաջին երեք Աւետարանաց մէջ : Շարունակաբար ինքզինքն կը կոչէ Որդի Մարդոյ, լսել ուղելով ( կրնամիք երկբայիլ ) թէ ինքն այնպիսի ոք էր մարդկային սեռի, մարդոյ, մարդկութեան վրայ իւր զգացած շահազրգութիւնը սովորական կարգի չէր . շարունակաբար կը դաւանի ինքզինքն և կը գաւանուի ալ իբր Որդի Աստուծոյ, շարունակաբար կը պահանջէ թագաւոր լինել, կը պահանջէ բացարձակ հնազանդութիւն, անսահման սէր , « Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ է ինձ արժանի : » Թողութիւն կը շնորհէ մեղաց , իշխանութիւն ունի

տինեանոս Վկայի , Աղեքսանդրացի Կղեմէսի եւ Ովրէգինէսի նման վիլխոսիայական Քրիստոնեայք՝ կընդունէին Աւետարանը , սակայն կուզէին իրենց տրամաբանութիւններն անոնց հետ խօսնել :

Շաբաթին վրայ, կը մկրտէ Հոգւով  
Սրբով, կը հռչակէ իւր օրէնքն մինչեւ  
իսկ երբ այն կը թուի հակառակիլ  
Մովսիսի օրինաց. գէթ ներկայաց-  
ուած է այնպէս (ասկից աւելի չենք  
կրնար ըսել այժմ, երբ կենթագրենք  
թէ մեր դիմացինը չընդունիր հրաշք-  
ներն) որ ունի արարչական զօրութիւն,  
որ կը բազմացիէ հաց, կընծայէ ա-  
չաց տեսութիւն, մեռեալներն կը կո-  
չէ ի կեանս, կըսէ փոթորկին. «Հան-  
դարտէ», ինքզինքն երկրի դատաւորն  
կը հռչակէ, որ պիտի նստի իւր դա-  
հին վրայ և բալոր ազգերն, մեռեալք,  
մեծերն ու փոքրերն պիտի ժողովին  
առաջի իւր և հրեշտակը պիտի սպա-  
սեն կառարել իւր կամքը. ինքն կար-  
ձակէ դատավճիռն, և այնպիսի բա-  
ռիք որք ցոյց կուտան թէ հնաղան-  
դութեան մեծագոյն զործն էր այցե-  
լել Նմա ի բանտի, ի հիւանդութեան,  
ի կարօտութեան և ի տառապանս,  
և թէ մեծագոյն մեղքն էր զանց առ-

նել զինքն, զինքն զոր կը ներկայա-  
ցընէին իւր ծառայք : Մէկ ուրիշ տե-  
սարան մը ևս կայ որ ասոնց ամենէն  
աւելի ազգեցիկ կը թուի ինձ : Ե  
րեք Աւետարանչաց իւրաքանչխւրն կը  
պատմէ, Յովհէննէս Աւետարանիչ  
միայն զանց ընելով պատմել զայն,  
վերջին ընթրեաց հաստատումը : Անդ-  
որոշակի կերպիւ, — նորա նշանա-  
կութեան և նորա օրհնութեան մա-  
սին տարբեր ազանդից կարծիքն ինչ  
ալ որ լինի — անդ որոշակի կերպիւ  
Յիսուս Քրիստոս ինքզինքն կը ներ-  
կայացնէ մեզ իբր այն Զօրութիւն որ  
կը պահէ և կը մնուցանէ հոգեւոր  
ամեն կեանք, ինքզինքն կը ներկա-  
յացնէ իբր մեծ Ողջակէզն, Զատ-  
կական նախատիպ Գառն, և յե-  
տոյ կը վկայէ թէ իւր Մարմին և Ար-  
իւն կարող են մնուցանել և պահել  
բոլոր աշակերտաց հոգիներն ապա-  
գայ բոլոր ժամանակաց մէջ : Ուրիշ  
ինչ կրնայ լինել այս բաց եթէ հըո-

չակել նախ . Ինքզինքն իբր Գառն Աստուծոյ որ աշխարհի մեղքերն կը բառնայ, և յետոյ իւր անձին վերադրել այն մնուցիչ, զօրացուցիչ և կենսատու զօրութիւնն որ միայն Աստուծոյ կընայ յատկացուիլ :

Ուստի կը հաստատեմ աներկիւղ թէ, եթէ մեր Քրիստոնէական պատմագրութիւնք ունին առաւել կամ նուազ պատմական արժանիք, եթէ երբեք Քրիստոսի որ և է մէկ պատգամագրութիւնն են սոքա, չենք կրնար չսովորիլ ասոնցմէ թէ Ինքն ներկայացուց Ինքզինքն իւր հետեւորդաց, ոչ իբր Մարդարէ սոսկ, ոչ իբր Ուսուցիչ միայն, այլ իբր նոցա Քահանայն . նոցա Թագաւորն, նոցա Աստուածն :

Արդ, դիտեցէ՞ք, նախ, սորա կատարեալ նորութիւնն : Ոչ ոք երբեք ասոր պէս բան մը յայտարարեց իրմէ յառաջ : Մարդոց մէջ իջնող աստուածոց վրայ բոլոր հեթանոսա-

կան առասպելք. բոլոր նոցա հաւատք կամ կէս հաւատքն թէ աստուծոյ ծնունդ եղող մարդիկ կային, երբեք այս տեսակ բան մը չէին նշանակեր, նոցա աստուածք իսկ աստուածացեալ մարդիկ էին միայն, կամ ընութեան անձնաւորեալ զօրութիւններ : Դիւրին բան էր դիցաբանական պատմութիւններ յօրինել նոցա մարմնեղէն երեւութից վրայ, կամ նոցա երկրային սէրերու և նոցա երկրային ծնունդներու վրայ :

Կամ, խօսելով առաւել փառաւոր՝ թէպէտ թերեւս նուազ բանաստեղծական բանի մը վրայ, մեծ համայնաստուածական կրօնքներն ասպարէզ տուին սա երեակայտական խորհըրդոյն թէ աստուածութեան կայծ մը կայ մէն մի զգայական էակի մէջ, եւ թէ սա կրնայ հետզհետէ զարդանալ և լինել Աստուած : Յիբաւի ըստ սոցա, Աստուած կենաց և իմացականութեան ընդհանուր սկզբունք

մ'է որ կերեւի բոլոր տիեզերաց մէջ .  
տեղ մը մթին է այն , և ուրիշ տեղ  
մը պայծառագոյն՝ տեղ մը կրնայ գը-  
րեթէ բոլորովին շիջանիլ , և ուրիշ  
տեղ մը բոցավառիլ և փառաց ու  
երկնից լոյսն լինել : Բայց անձ մը չէ  
այն , առ առաւելն անձնաղուրկ զօ-  
րութիւն մ'է : Եւ ուստի կրնայ բը-  
նակիլ Սպիո Եղին մէջ , կամ Թէքա-  
յիդի Լամային մէջ , կրնայ ամենա-  
բարձր իմացականութեան համնիլ  
Պուտայի մէջ : Ս.սոնցմէ և ոչ մի-  
ոյն մէջ իրապէս Ս.ստուած է այն :  
Ա.ստուածային էութեան մէկ կայծին  
մարմնացումն եւ բոցավառումն է ,  
բայց ոչ թէ կենդանի , խորհող , կա-  
մեցող արարին տիեզերաց և վարին  
ամենից : Բայց Յիսուս Քրիստոս երբ  
յերկրի էր , ապրեցաւ երկրիս այն  
միակ ժողովրդեան մէջ որ յստակ  
գաղափար ունէր միակ մեծ և անձ-  
նական Ս.ստուծոյ մը վրայ , այնքան  
միակ և այնքան անձնական որքան

իւրաքանչիւր մարդ միակ և անձնա-  
կան է , մարդ Աստուծոյ պատկերին  
նման ստեղծուած լինելով : Յիսուս  
Քրիստոս ապրեցաւ ժողովրդեան մը  
մէջ որ այդ միակ անձնական Աստ-  
ուածը այնքան մեծ և այնքան ահա-  
ւոր կը համարէր որ մինչեւ իսկ չէր  
համարձակէր նորա անունն յիշել , այն  
անուն որով ինքն մամաւորաբար  
յայտներ էր ինքինքն , զի նոքա կը  
կարծէին թէ սոյն անուն , եթէ մարդ-  
կային շրթունք արտաբերէին զայն ,  
պիտի սարսէր զերկինս և զերկիր :  
Սակայն այս մեծ , միակ , անպատճելի  
և անասելի էակն էր , ոյր Որդին կը  
կոչէր նա ինքինքն , ոյր բուն իսկու-  
թիւնն իւրա լինել կը հռչակէր :

Թող չըսուի , թէ նա եկաւ այն-  
պիսի պահու մը մէջ երբ հրէական  
յօյսերն ամենքն կեդրոնացած էին  
մէկ երկնաւոր Պատգամաբերի մը վը-  
րայ , զանոնք վրկելու և վերականգ-  
նելու , թէ ինքն միայն անսոնց գա-

զափարաց հետեւեցաւ, օգուտ քաղեց  
անոնց ակընկալութիւններէն և շո-  
ղոքորթեց անոնց նախապաշարումնե-  
րըն։ Տարակոյս չկայ թէ նոքա երկ-  
նային յատկութիւններով Մեսիայի մը  
կսպասէին, կակընկալէին որ նա փըս-  
կէր իրենց աղքը, կործանէր իրենց  
թշնամիններն և բարձրացնէր իրենց  
թագաւորութիւնն։ Բայց նոքա եր-  
բեք չէին խորհեր որ իւրեանց Մեսի-  
այն պիտի դաւանէր լինել գերագոյն  
Եհովան։ Երբեք չէին խորհեր թէ նա  
պիտի փրկէր, ոչ թէ իրենց մարմին-  
ներն, այլ իրենց հոգիններն, իբր զոհ-  
եալ գառ մը մեռնելով սեղանին վը-  
րայ, Երբեք չէին խորհեր թէ, փո-  
խան յագուրդ տալու իրենց հայրե-  
նասիրութեան և բարձրացնելու զիւր-  
եանց աղքն, պիտի ուսուցանէր նո-  
ցա զհայրենասիրութիւն ստորագաս  
համարել մարդկութեան ընդհանրա-  
կան սէրէն, կամ թէ փոխան աշխարհիս  
վրայ ընդարձակելու իսրայէլի երկ-

րաւոր թագաւորութիւնը, պիտի  
հիմնէր թագաւորութիւն մը որ բոլո-  
րովին բարոյական և հոգեոր պիտի  
լինէր, եւ որ Աքրահամու սիրեցեալ  
որդւոց հետ համահաւասար պիտի  
նկատէր զթոյնն, զՀուվմայեցին եւ  
զՍամարայինն, Նոքա այնքան հեռի էին  
այս տեսակ խորհուրդներէ, որ բոլոր  
ասոնց համար էր որ խաչեցին զիւր-  
եանց Քրիստոսն։

Եւ եթէ բոլոր ասոնք բոլորովին  
նոր էին Յիսուսի վրայ, ո՞րչափ նոր՝  
նոյնքան ալ յանդուգն էին։ Խո-  
նարհ, մնափառութենէ խորշող, ան-  
շահասէր, հրեայ գիւղացի մը լինք-  
զինք կը յայտարարէ իբր Միակ Յա-  
ւիտենական Աստուածն։ Եթէ սա  
յանդգնութիւն մ'էր միայն, արժա-  
նի էր այն մահուան զոր կրեց իբր  
հետևանք,

Բայց վայրկեան մը մոտածենք ա-  
սոր վրայ, Կրօնական կոյր նախանձա-  
յուղութենէ մը յառաջ եկած էր այն։

Արդէն մատնանիշ ըստ Քրիստոսի հանդարտութիւնը , անխռովութիւնը և ծանրութիւնը : Պատմութեան մէջ և ոչ մէկ նկարագիր այսքան նշանաւոր կերպիւ ցոյց կուտայ այս յատկութիւններն . իւր քարոզութեանց մէջ անհանդարտութեան , դրգուման և անզուսպ բնաւորութեան հետքն անգամ չերեւիր : Իւր պերճախօսութիւն — և իւր պերճախօսութեան վրայ ոչ ոք կրնայ տարակուսիլ որ կարդացած է , «Հայեցարուք ի շուշանն վայրենի ,» որ լսած է զայս հրաւեր , «Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք ,» — բայց իւր պերճախօսութիւն՝ թէպէտ որ և է մարդկային պերճախօսութենէ աւելի կը դդրէ սրտերն , երբեք ճարտասանական կամ արուեստական չէր : Սրտերն կը համոզէր , որովհետև կերեւէր թէիւր ըստան էր ձշմարտութիւն սիրով արտասանեալ : Իրօք , կրօնական կոյլ նախանձայուղութիւն

կամ մտային խանգարում , այնպիսի ամբաստանութիւնք են զորս երբեք չեն կրնար բերուիլ իրեն դէմ որեէ հիման մը վրայ : Այս ամբաստանութիւն կրնայ ըլլալ իրեն դէմ եթէ մէկը կըսէ թէ նա իր ուսուցածին կը հաւատար և ոչ մէկ բանաւոր մարդ կրնար հաւատալ այնմ : Բայց ոչ ոք կրնայ ըսել այսպէս , որովհետեւ Պէյքըն , Լայպնից , Նեւտոն հաւատացին իր ուսուցածին , և նոյնին կը հաւատան դեռ բոլոր Քրիստոնեայ աշխարհին ամենէն տրամաբան մտքերն :

Իրեն դէմ բերուած ուղիշ ամբաստանութիւն մ'ալ խաբէութիւնն է : Յիշեցուցի ձեզ թէ Քրիստոսի ուսուցման մեծ սկզբունքն էր ճշմարտութիւնն : Եթէ կար կէտ մը յորում կրնար ըսուիլ թէ մտօք յափշտակեալ էր , սակաւ ինչ հաւանականութեամբ , ճշմարտութեան համար իւր ունեցած սկզբոյն՝ և ամեն պատիր և

կեղծաւորական բաներու համար իւր  
արհամարհանացն նկատմամբ պէտք  
էր լինէր այն : Յիրաւի շատ օտարոտի  
բան պիտի լինէր որ այսպիսի ուսու-  
ցիչ մը իւր ուսուցման հիմը դնէր սը-  
տութեան մէջ : Եւ թող յիշուի , թէ  
այս կարծեցեալ ստութիւնը ժողո-  
վըրդային քմաց հաճոյ լինելու , կամ  
ժողովրդային նախապաշարումներէ օ-  
գուտ քաղելու համար չէր , այլ ա-  
նոնց հակառակելու և զանոնք դառ-  
նացնելու համար , ըստ ամենայն երե-  
ւութից չունենալով ուրիշ նպատակ  
բայց եթէ մարդոց բարքերն հակա-  
ռակ իւրեանց կամաց բարեկարդելու  
նպատակն . չունենալով ուրիշ երկրա-  
ւոր վախճան բայց եթէ հալածանք ,  
տառապանք , և մահ , կոյր նախան-  
ձայուզութիւնն ամենէն անբացատ-  
քելի բանն է Քրիստոսի համար , խա-  
քէութիւն՝ լսուած և մտածուած  
բաներուն ամենէն անհաւանականն :

Գ . Եւ արդ տեսնեմք թէ այս կար-

ծեցեալ կոյր նախանձայոյզին կամ,  
խարեբային ուսուցածն ինչ արդիւնք  
աւնեցաւ :

Կարծեմ թէ ամենէն պիտի ըն-  
դունուի թէ նա ապրեցաւ այնպիսի  
ատենի մը մէջ երբ աշխարհս կարօ-  
սութեան մէջ էր եղականապէս : Հե-  
թանոսութիւնն չէր յաջողած յագեց-  
նել զայն , Աշխարհ իւր մանկութիւնն  
անցուցեր էր , եւ իւր պաճուճապա-  
տանքներն մէկդի նետեր էր . Փիլի-  
սոփայք կարհամարհէին իւրեանց հե-  
թանոսական աստուածութիւններն )  
և բանաստեղծք իսկ հագիւ կարող  
էին նոցա հետ զրօննուլ : Ընկերական  
կեանքն ներքնապէս ապականեալ էր:  
Եղիպտոս , Ասորեսոտան , Բարելոն ,  
Պարսկաստան , Մակեդոնիա , այն վա-  
զեմի միապետութիւնք , իրենց մոլու-  
թիւններէն յաղթահարեալ մի առ մի  
տապալեալ էին : Հռովմ յիրաւի հա-  
սած էր զօրութեան գագաթնակէտն ,  
բայց զօրութիւն մ'էր այն որ զինքը

մոլի ըրաւ եւ հետեւաբար թշուառ :  
Եւ ընդհանրական մարդկութիւնն կը  
հառաչէր դտնելու համար զօրութիւն  
մը որ ազատէր զինքը հեշտասիրու-  
թեանց ծայրագոյն խոնչութենէն եւ  
բարոյական, ընկերական ու քաղաքա-  
կան աւերումէ : Հրէաստան իսկ, ուր  
դեռ Աստուած կը պաշտուէր, բա-  
ցառութիւն չէր այս ընդհանուր կա-  
նոնին, թէպէտ կայսերական չոռվլայ  
չափ վար ինկած չէր դեռ նա : Եւ  
ինչ կ'ընէր փիլիսոփայութիւնը : Ստոյդ  
է որ զայն փորձելու ամենէն յարմար  
ատենն էր : Աշխարհիս ճանչցած մե-  
ծագոյն բարոյախօս փիլիսոփայք, Սոկ-  
րատէս, Պղատոն, Արիստոտէլ, ու-  
սուցեր էին յԱթէնս : Նոցա ձայնն  
հասեր էր մինչ ի չոռվլ, և արձա-  
գանգը հնչեր էր բովանդակ քաղա-  
քակըթեալ աշխարհի մէջ : Անտարա-  
կոյս սակաւաթիւ խոհականաց յար-  
դի էր այն, բայց Ովիտիոս ճշդրա-  
պէս կը նկարագրէ նոցա արտադրած

արդիւնքն բազմաց վրայ, երբ կըսէ  
«կը տեսնեմ լաւագոյնը և կը հա-  
ւանիմ այնմ, կը հետեւիմ յոռեգու-  
նին» : Ընկերութեան աղը գտնուած  
չէր, զի ընկերութիւնը նեխեալ էր և  
ամբողջովին ապականեալ :

Եւ յայնժամ թիսուս Քրիստոս դար-  
ման ներկայացուց, և դարմանը ինքն  
էր : Զափաղանցութիւն ըրած չեմք  
լինիր որչափ ալ որ ազդուաբար ը-  
սեմք, և որչափ ալ որ հաստատապէս  
ի մոփ ունենամք, թէ Քրիստոս է  
Քրիստոնէութիւնը : Այսպէս ուսոյց  
նա, այսպէս նաև իւր աշակերտք իր-  
մէ յետոյ, ոչ թէ օրէնք մը, հայեցո-  
ղութիւն մը, կամ օրինաց դրութիւն  
մ'էր որ ուսուցին, այլ «ոչ դադրէին  
ուսուցանել՝ և աւետարանել զՅիսուս  
Քրիստոս :

Եւ այս լցուց մարդկային պէտքերն :

(1) Բարոյական փիլիսոփայութիւնը  
շարժեց միայն սակաւաթիւ խոհուն  
մոքեր : Զօրաւոր օրէնք մը, նման

Մովսիսի օրինաց կամ Հռովմայ օրինաց, կարող է սանձ դնել մարդոց կրից վրայ, և զանոնք զսպել երասմանակով, որպէսզի մի գուցէ յարձակին այլոց վրայ : Բայց Յիսուսի ուսուցմանց մէջ ասկէ անհունապէս առաւել զօրաւոր բան մը կար, Խնքն հոչակեց Խնքզինքն իւր հետեւողաց, իբր նոցա հաւատարմութեան և սիրոյ միակ մեծ առարկայն: Արդ, սէր և հաւատարմութիւն ազնուական և անշահախնդիր կենաց նոյն իսկ ներքին զըսպանակներն են: Օրինաց ծառայն կապրի հնալամդելով օրինաց, զի օրէնքն ըեկանելն նորա պատոց ենթարկուիլ է: Սոսկ բարոյականութեան հետեւողն ինքզինքը կը կրթէ մասնաւոր նկատում ունենալով իւր անձին: Իւր կրթութեան նոյն իսկ պէտքն իւր անձին վրայ կը դարձնէ բարոյական աշքը, կստեղծէ անձնական գիտակցութիւն, եւ կարտադրէ կամ յուսահատութիւն՝ անյաջողութենէ պատ-

ճառեալ, կամ յանձնապաստանութիւն՝ յաջողութենէ պատճառեալ: Հաւատարմութեան և սիրոյ արդիւնքն բոլորովին տարբեր է: Աչքը, սիրտը, յոյսը, դարձած են ամենեքին ուրիշ մը վրայ դէպ'ի դուրս, և Քրիստոնէական կենաց մէջ, դարձած են նաեւ գէպ'ի վեր: Արդիւնքն կը լինի, ոչ թէ հաշիւներով գործող բարոյականութիւն, որ գիւրաւ կրնայ անձնասէր ընել զմարդ, այլ Տէրոջ մը գրաւիչ սէրն, որ զինքն անձնանուէր կընէ: Եւ Տէրոջ մը սիրոյն հետ ի միամին յառաջ եկաւ նաև բոլոր անոնց եղբայրութիւնը որք սիրեցին և հպատակեցան այդ Տէրոջ. Եղբայրութեան սերտ կապ մը սնոնց համար, և եռանդուն բաղձանք մը ուրիշներն ևս բերելու այդ եղբայրութեան մէջ, և այսպէս ընդհանրական սէր մը առմարդկային սեռն: Այսպէս մեծ Ուսուցիչն լցուց մարդոյս պիտոյքը երբ բարոյական եակ:

(2) Տեսնեմք թէ ինչպէս լցուց ինքն նորա պիտոյքն իբր հոգեւոր էակ : Ամեն կրօնական հնախօսութեան վկայութիւնն այս է որ, մինչ հոդին բաղձացած է նայել իրմէ վեր եղողի մը եւ հանգիստ գտնել ՚ինմա, միշտ ալ ջանացած է վար իջեցնել և իրեն հաւասարեցնել սոյն բարձրագոյնը : Զէ կարողացած ըմբռնել զանհունութիւնը . և ընդ միշտ ջանացած է զայն հունաւոր ընել : Այսպէս հնարուեցան կիսաստուածներն , եւ աստուածոց կուռքերն : Այսպիսեաւ էր որ մարդիկ սկսան աստուածութիւնը ստորնացնել եւ մարդոց հաւասար ընել , այո՛, «նմանցնել զայն արածող եղին»: Յիսուս Քրիստոս զԱստուած բերաւ մօտեցուց մարդոյն , առանց ստորնացընելու զնա : Ինքն յայտարարեց ինքզինք ոչ թէ իբր Մարդ և Աստուած ոմն նման կուռնոսի և Լատիոնի Արամագդին , նման Թերայիթի Այծին , կամ նման Սէյլանի և Զինաստանի Պուտ-

տայի , այլ իբր Աստուածամարդն , Աստուած որ կը բնակի ի մարդկային մարմնի , եւ կը յայտնէ անհունութեան բոլոր նկարագիրն հունաւորին անձին վրայ : Այսպէս ինքն գոհացում տուաւ մարդկային հոգւոյ բաղձանաց , առանց ստորնացնելու Աստուածային Հոգւոյ մեծափառութիւնը : Անկարելի է յիշել հեթանոսութեան առասպելներն առանց զգալու թէ Աստուածութիւնը ոչ թէ միայն ստորնացած՝ այլ բոլորովին կորուսեալ է անոնց մէջ : Բայց ես կը բոլոքեմ ձեր փորձառութեան և ձեր սրտից , և կը հարցնեմ թէ արդեօք Քրիստոսով Աստուծոյ վրայ մեր ստացած գաղափարն յաւէտ բարձրացեալ չէ , առաւել բարձրացեալ քան զայն գաղափար զոր կստանամք յաւիտենականութեան մէջ բնակող Ամենաբարձրելոյն վրայ , մեր տրամաբանութեամբ կամ մեր հաւատով , վիլիսովիային աստուածեանութեան կամ Հըեայ

մարդարէից գրութեանց մէջ :

(3) Դարձեալ, Նա լցուց մարդոյս  
պիտոյքը իր ընկերական եւ բաղա-  
ժային էակ, Ընկերական քաղաքակա-  
նութիւնը ընդ միշտ ճօճած է բացար-  
ձակ տիրապետութեան և զուտ ռամ-  
կավարութեան միջեւ : Եատեր կան  
որ կըսեն թէ լաւ կառավարութեան  
մը միակ տեսլականն է կամ հայ-  
րական տիրապետութիւն կամ «ազա-  
տութիւն», Հաւասարութիւն և եղբայ-  
րութիւն» Յոյժ ճշմարիտ է թէ Տէրն  
մեր շարունակաբար մերժեց միջա-  
մտել երկրային քաղաքականութեանց,  
կամ մասնակցիլ երկրային թագաւո-  
րութեանց գործոց : Բայց Ինքն յայ-  
տարաբեց թէ իւր պաշտօնն էր հաս-  
տատել աշխարհիս մէջ թագաւորու-  
թիւն մը որ այս աշխարհէս չէր : Եւ  
այդ թագաւորութեան սկզբունքներն  
և քաղաքականութիւնն հիսաքանչ ե-  
ղանակաւ մը կը միացնէին Հայր-Թա-  
գաւորին անհակառակելի կամքն բոլոր

մարդոց եղբայրական հաւասարու-  
թեան հետ : Իբր Աստուծոյ թագա-  
ւորութեան Արքայն Ինքն կը պահան-  
ջէր ամենէն անձնանուէր հպատա-  
կութիւնն և ամենէն կատարեալ հնա-  
զանդութիւնը, բայց թագաւորու-  
թեան անդամոց ըստ, «Իուք ամենքդ  
եղբայրներ էք : » Արդիւց ամենուն  
բաղձալ մեծութեան կամ իշխանու-  
թեան նման Հեթանոսաց տրքայից .  
Իւր աջ և ձախ կողմը բաղմիլ բաղ-  
ձացողներուն խոստացաւ միայն ըմ-  
պել տալ իւր շարչարանաց գաւա-  
թէն, և մամնակից ընել իւր արիւ-  
նալից մլրտութեանն :

(4) Վերջապէս, լցուց մարդոյս բնա-  
կան պիտոյքը իրեւ մեղանչական  
էակ : Ամէն կրօն կը վկայէ թէ բարե-  
պաշտ մոքերն անձկացած են իւրեանց  
խղճմտանքէն բեռ մը նետել ճգնու-  
թիւններով, զոհերով կամ ընծաներով:  
Գիտեմ թէ այժմ կը կոխեմ այնպիսի  
տեղ մը որ կրնայ զիս հակաճառու-

թեան տանիլ, և աստի պէտք է զգոյշ լինիմ: Սակայն կը կարծեմ թէ ամեն ոք որ կընթեռնու Աւետարաններն, պէտք է խոստովանի թէ Քրիստոնէական պատմութիւնն և Քրիստոնէական հաւատն կը յանդին զոհագործութեան: Զեմ ուղեր տրամաբանել սորա վրայ, մտադիւր կընդունիմ նորա խորին գաղտնիքն, եւ զայն բացարելու մեծ դժուարութիւնն. միայն կը հաստատեմ, եւ կը հաստատեմ առանց հակասութեան երկիր զի թէ Քրիստոս Խնքվինք ներկայացոյց աշխարհի եւ Խւր աշակերտք ևս զինքն ներկայացուցին աշխարհի իբր այնպիսի Ոմն որ չարչարեցաւ վասն մեղայ այն սեռին զոր Խւրն ըրած էր, թէ նախապէս սերտիւ կապակցեց զանոնք Խւր հետ, և յետոյ մինչ ցմրուր խմեց այն բաժակը զոր պարաստեր էին նոցա մեղքերն: Նա եկաւ մարդկային սեռին մէջ մտաւ որպէսզի կարող լինի կրել այն անէծքը զոր մեղքը

ձգած էր անոնց մէջ: Եւ գիտեմ, արդարեւ, թէ կան ոմանք, որոց գըծուարութեանց և խղճին համար խորին յարդանք կզգամ, որք ընդունելով հանդերձ թէ Քրիստոնէութեան կը պարտին մարդկային կենաց եւ մարդկային գաղափարաց բարձրացումն, ազնուացումն, եւ մաքրութիւնն, կըսեն տակաւին թէ կընան ընդունիլ Քրիստոնէութեան ամեն մասերն, ի բաց առեալ միայն քաւութեան եւ զոհի վարդապետութիւնը: Կը կարծեն թէ սոյն վարդապետութիւն նախատինք կը բերէ Աստուծոյ ողորմութեան և սիրոյ, եւ կը տարակուին իսկ թէ արդեօք մեզ նման տկար էակաց մեղքերն կընան երբեք այնքան վնասակար լինել նորա մեծափառութեան որ այսպիսի միջամբ-տութիւն կամ այսպիսի ահագին գին մը վճարել հարկ լինի: Կըսեմ թէ կը յարդեմ նոցա խիղճը, քանզի կը հաւատամ թէ անոնց մէջ կան այնպի-

սիք որք մաքուր կեանք և սիրող սըր-  
տեր ունին, բայց նոյն ատենն ըռլո-  
րովին աներկբայ եմ թէ ոչինչ կայ  
Քրիստոնէութեան մէջ որ այսքան ընդ-  
հանուր կերպիւ արժանացած լինի  
մարդկային սեռի ընդունելութեան։  
Եւ տարակոյս չկայ թէ նորա ար-  
դիւնքն է նախ՝ մեզ աւելի խորին  
զգացում տալ մեղաց վրայ, և երկ-  
րօրդապէս բարձրացնել մեր գաղա-  
փարն Աստուծոյ սիրոյն վրայ, Գրեթէ  
մեղաց թողութեան ամէն ուրիշ գրու-  
թիւն կը նպաստէ մեղքը թեթեւցնե-  
լու։ Եթէ ապաշխարութիւնը գիւրին  
լինի, մեղքը չկընար շատ ծանր բան  
մը եղած լինել։ Գրեթէ կընի բոլոր  
ուրիշ գրութիւնք սոսկում մը գոյա-  
ցուցած են Տիեզերաց Գերադոյն Իշ-  
խանին նկատմամբ։ Զարմանալի է նաև  
որ բոլոր անցեալ ժամանակաց կրօն-  
ներն անքաւելի հռչակած են մեծ  
մեղքերն, եւ մինչեւ իսկ արտասուա-  
լից եւ տառապագին ապաշխարու-

թեան տեղի թողած չեն։ Բայց Քրիս-  
տոսի քաւչարար սիրոյն վրայ եղած  
Քրիստոնէական հաւատքն ամէն բանէ  
աւելի նպաստած է մեղաց մթու-  
թեան և վտանգի մասին խորագոյն  
համոզում մը տալ մեզ, միևնոյն ա-  
տենն վստահացուցած է մեզ թէ մե-  
ղաց համար ապաշխարութիւնն ան-  
կարելի չէ, թէ զղջումն և զղջման ըն-  
դունելութիւն հնարաւոր է, և վեր-  
ջապէս, այդ քաւչարար զոհն եղած է  
միակ համոզիչ ապացոյցը թէ, հա-  
կառակ այն ամեն ամպոց և մթու-  
թեան որոյցնով բնութիւնն և բնական  
կրօնն պատաճ են զԱստուածութիւնն,  
կայ տակաւին սիրող Սիրտ մը յեր-  
կինս, եւ թէ աներկբայ և որդիա-  
կան վստահութեամբ կարող եմք Աս-  
տուծոյ Հայրութեանն յանձնել մեր  
անտէրունջ հոգիներն։ Եւ այսպէս ի-  
րողութիւն մ'է սա, զոր ոչինչ կարող է  
ջնջել, թէ Քրիստոսի խաչն, իւր բո-  
լոր գաղանեօք եւ խորին մթու-

թեամբն, Նորա հիասքանչ պատմութեան ըոլոր ուրիշ պարագաներէն աւելի, գրաւած է մարդկային սըրտերն, և գոհացուցած է մարդկային բաղձանքներն :

Դ. Անցնիմք այժմ տեսնել թէ Քրիստոսի ուսուցումը ի՞նչ ընդունելութիւն գտաւ աշխարհիս մէջ։ Այս մասին արդէն այլք շատ ի՞նչ գրած են : Նախ, նկատողութեան արժանի է նորա տարածման եղանակն։ Զօրութեամբ չտարածուեցաւ, նման այլ կրօնից, ոչ ալ քաղաքային յեղափոխութիւն մ'էր այն, նման Պուտտայականութեան, որ մեծ ապստամբութիւն մ'էր ընդ դէմ Պրահմիններու դասակարգութեան դրութեան, բերելով նաեւ տեսակ մը բարեկարգութիւն նոցա աստուածաբանական եւ փիլիսոփայական տեսութեանց։ Քրիստոս պատուէր տուաւ իւր հետեւողաց շխառնուիլ ոչ Հրէից և ոչ հեթանոսաց քաղաքային խնդրոց, և զօրութեան

մասին եւս որոշակի բանիւք ըստ անոնց, թէ « Ամենեքեան՝ որ սուր առնուցուն սրով անկանիցին » իրօք՝ Քրիստոսի հաւատոյն տարածման եղանակն այնքան պարզ էր որքան երբեք կրնար երեւակայուիլ, սոսկապէս հոչակում մ'էր այն թէ Քրիստոս է իշխան և Փրկիշ աշխարհիս։ Առաքեալք քարողեցին Աստուծոյ թագաւորութիւնն, հրաւիրեցին զմարդիկ գալ եւ մտնել անոր մէջ, յայտարարեցին թէ Քրիստոս էր նորա թագաւորն, պահանջեցին նորա հպատակներէն հնազանդիլ նմա, եւ խոստայան անոնց սրտի խաղաղութիւն աստ, և երջանկութիւն ի հանդերձելումն ի տան նորա, իմ այժմեան ձեռնարկութեանս համար բնաւ տարբերութիւն չըներ, եթէ ընդունուի կամ ոչ, թէ այս քարողութեանց հետ հրաշքներ ալ միացած էին։ Եթէ ընդունուի, խնդիրը լուծուած է, իսկ եթէ չընդունուի, յայնժամ միայն այս

ունիմ ըսել թէ արդիւնքն ևս առաւ-  
ել հրաշալի է ճիշդ այդ պատճա-  
ռաւ: Եթէ ոչ այլ ինչ կար բայց մի-  
այն պարզ քարոզութիւն մը Քրիստո-  
սի, եթէ մարդիկ պատմեցին միայն  
Հրեայ հիւսի մը կեանքը, պատմեցին  
Նորա մահը, յայտարարեցին զնա իբր  
նոցա թագաւորն, կանգնեցին Նորա  
խան իբր նոցա յոյսն, եւ պահանջե-  
ցին հպատակիւ նմա իբր Աստուծոյ,  
եւ եթէ այդպիսի քարոզութեամբ,  
յԵրուսաղէմ և 'ի Հռովմ, յԱթէնս եւ  
'ի Կորնթոս, յԵփեսոս և 'ի Փիլիպպէ,  
'ի Զմիւռնիա, յԱնտիոք եւ յԱղեք-  
սանդրիա, այնպիսի ժամանակ մը երբ  
արուեստք, գիտութիւն, քաղաքա-  
կըրթութիւն և փիլիսոփայութիւն ա-  
մեն ժամանակէ աւելի զարդացած  
էին, եթէ յայնժամ եւ այդպիսի երկ-  
րաց մէջ միայն մէկ սերնդեան մը ժա-  
մանակամիջոցին մէջ, հազարաւորք և  
հարիւր հազարաւորք, ամեն հասակէ  
և ամեն դասէ, առաջի Քրիստոսի

խոնարհեցու ցին իրենց գլուխներն եւ  
նուիրեցին նմա իրենց սրտերն՝ կը  
հարցնեմ թէ ի՞նչ էր այն որ այսօրի-  
նակ մոգական զօրութիւն մը տուաւ  
«քարոզութեան յիմարութեանն»: կը  
պատասխանեմ, Ճշմարտութեան զօ-  
րութիւնն էր. եւ կը հարցնեմ դարձ-  
եալ, Երբեք տրուած է ուրիշ պատաս-  
խան մը:

Քրիստոնէութեան յառաջադիմու-  
թիւնն հեթանոսութեան ամեն հզօր  
վայրերուն մէջ շուտով զարթոյց աշ-  
խարհի կառավարչաց նախանձնն: Ա-  
ւելորդ է երկարօրէն նկարագրել այն  
անդթութիւններ որոցմով հալածուե-  
ցան Քրիստոնէութեան նուիրուողք:  
Չիւթով շաղախեալ հանդերձներ կը  
հարցնէին անոնց և յետոյ կը վառէին  
զանոնք իբր կենդանի ջահեր, որպէս  
զի զարհուրելի պայծառութիւն մը  
յաւելուն կայսեր խրախճանաց: կը  
խաչէին զանոնք գլխիվայր: կը նետէին  
զանոնք վայրագ գաղանաց առջեւ:  
4

Մարդոյս սիրտը կը մնրմնքի երբ կը  
պատմուի անոնց չարշարանքն , եւ  
մարդ կը սոսկայ մանաւանդ զանոնք  
տանջողներու կատաղութեան վրայ:  
Բայց ոչինչ կասեցուց Քրիստոնէու-  
թեան յառաջադիմութիւնն : Ամեն  
մարդկային զօրութիւն գործածուե-  
ցաւ : Ամեն միջոց փորձուեցաւ , բայց  
ոչ ճարտարութիւնն և ոչ զօրութիւնն  
շահ մը ունեցան : Հոսանքը կընթա-  
նար դէպ յառաջ՝ մինչեւ գետ եղաւ ,  
գետը տարածուեցաւ՝ մինչեւ հեղեղ  
եղաւ : Երեք դարուց կարճ միջոցին  
մէջ , Եւրոպա , Ասիա և Աֆրիկէ , ցոր  
վայր հասեր էր քաղաքակրթութիւնն ,  
ընդունեցին զինքն իբր իւրեանց  
ծէրն , և մտան նորա դրօշին ներքեւ :  
Սուր մը չբարձրացաւ ՚ինպաստ նո-  
րա , թէպէտ բիւրաւորք յանձն առեր  
էին մեռնիլ յաւէտ քան ուրանալ  
զինքն : Եւ ահա յայնժամ հեթանո-  
սական պատգամք լուեցին , հեթանո-  
սական սեղանք ամայացան , հեթանո-

սական վելիսովիայք Քրիստոնեայ դար-  
ձան . Քրիստոնեայ երէցք կը պաշ-  
տօնավարէին այն տեղեաց մէջ ուր  
հեթանոս քուրմեր զոհագործեր էին ,  
Քրիստոնեայ ատենաբանք կանգնե-  
ցան հեթանոս փաստաբանից տեղն ,  
Քրիստոնեայ դատաւորք արդարու-  
թեան վճիռներն արձակեցին Պրե-  
տօրներու եւ հիւպատոմներու գա-  
հոյից վրայ , Քրիստոնեայ կայսր մը  
բազմեցաւ կեսարներու գահին վրայ:  
Դեռ եւս այնպէս է , քաղաքա-  
կրթեալ աշխարհի ստուար մարմի-  
նը գեռ կը պահէ այն օրէնքներն ,  
սովորութիւններն եւ բարոյականն ,  
որք իրօք գծուած են Յիսուս Քրիս-  
տոսի ուսուցումէն , և կը դաւանի թէ  
անոնցմով կառաջնորդուի :

(1) Ըսուած է թէ Քրիստոնէու-  
թեան տարածումը գէթ մասամբ մը  
սոսկ մարդկային և հասարակ կարգի  
պատճառներէ յառաջ եկած է , ըս-  
ուած է օրինակի համար , թէ հեթա-

նոս կայսերութեան քաղաքակրթութիւնն հնացեալ էր, թէ ընկերական կեանքն ապականեալ էր, թէ նոյն իսկ աշխարհ իսոնչեալ էր իւր իսկ ամբարշտութեամբն։ Ճշմարիտ է, սակայն Օգոստեան դարուն մէջ էր որ Քրիստոս ապրած և ուսուցած էր, և այդ դարն վաղեմի արուեստից, դըպրութեան, կատարելութեան եւ փելլսովիայութեան վերջին աստիճանին հասեր էր։ Փիլիսոփիայութիւնը, որ մեր միակ ապաստանարանը պիտի լինի եթէ զրկուիմք մեր հաւատքէն, արդէն մատուցած էր զոր ինչ կարող էր մատուցանել։ Բարոյագիտութիւնը իւր լաւագոյն գործը կատարած էր։ Սոկրատէս, Պլատոն, Արիստոտել. Եպիկտետոս, Սենեկա ըրած էին ինչ որ հնար էր ընել տրամաբանութեամբ եւ բարոյական ուսուցմամբ, որպէս զի հրաժարեցնեն զմարդիկ մոլութենէ, և վարժեցնեն զանոնք առաքինութեան։ Եւ այդ ամեն չան-

քերէ յետոյ՝ տակաւին երկիրս գժոխոց կերպարանն առած էր։ Անտարակոյս մարդիկ յոգնած էին այս վիճակէ, և առաւել յօժարութեամբ ունին տուին Նմա որ խոստացաւ հանգիստ յոգնածներու։ Ոչ ապաքէն իմաստութեան եւ յատուկ գիտառութեան նշան է այս որ դարմանը կը մատուցուի ճիշդ այն պահուն երբ ամեն ժամանակէ աւելի պէտք կայ, և երբ պէտքը ամեն ժամանակէ աւելի կզզացուի։

(2) Էսուած է, թէ աշխարհս յայնժամ իւր յետին ծայր գժգոհ անհանգարտութեան և անհանգստութեան մէջ, կը դառնար յաջ և յահեակ յագուրդ գտնելու համար, և թէ այսպէս մտագիւր մատոյց զիւր ականչնապաշտականին եւ գերբնականին։ Կրնայ այսպէս եղած լինել։ Կերեւի թէ աշխարհ իւր բոլոր հաւատքը եքած էր, և անհաւատը գիւրաւ կը լինի դիւրահաւատ։ Բայց չեմ կընար

ամենեւին բանաւոր համարիլ այդ եղ-  
րակացութիւնն թէ փիլիսոփայական  
սկեպտիկեանութեան և անսանձ ցո-  
փութեան դար մը , մինչեւ իսկ եթէ  
միացուցած լինի սոցա հետ հրաշալ-  
եաց նպաստաւոր տրամադրութիւն  
մը , երբեք պիտի հակամիտի ընդու-  
նիլ Քրիստոնէութեան յաւակնու-  
թիւններն առանց ինսամոտ քննողու-  
թեան , երբ Քրիստոնէութիւնը ունէր  
իւր հետ ամենախիստ բարոյականու-  
թեան պահանջներ : Փոխան աշխար-  
հի փիլիսոփայութեան՝ կառաջարկեր  
պարզ հաւատք , փոխան նորա ցոփու-  
թեան՝ խստագոյն անձնուրացութիւնն  
և այս կեանքիս մէջ ոչ այլ ինչ կը  
խոստանար այլ անարդանք և չարչա-  
րանք , և շատ հաւանօրէն մարտիրո-  
սութիւն :

(3) Ըստած է դարձեալ , թէ նախ-  
նական Եկեղեցւոյ աննման կազմա-  
կերպութիւնն զայն ամրակուռ փա-  
ղանդ մը ըրաւ , ապահովարար իր

ճամբան բանալու մոլեգնագոյն թըշ-  
նամեաց կարգերու մէջէն : Յոյժ ճըշ-  
մարիտ : Նախնական Եկեղեցւոյ տըն-  
տեսութիւնը ամեն քաղաքի եւ ար-  
ուարձանի մէջ ունեցած իւր տեսուչ-  
ներով , երէցներով , սարկաւագնե-  
րով , իւր պինդ և անբեկանելի միու-  
թեամբ ընդ այն ամենայն աշխարհ  
զոր շահած էր և կը շահէր , էր ան-  
տարակոյս տեսակ մը կազմակերպու-  
թիւն , տեսակ մը դաղտնի ընկերու-  
թիւն , եթէ կուզէք այնպէս յորջոր-  
ջել զայն , որ իւր հաւատքը պահպա-  
նելու եւ զայն տարածելու համար  
հնարաւոր եղած լաւագոյն գործին  
կը ներկայացնէր : Ոչ ապաքէն նորա  
հիմնադրին գերմանդկային իմաստու-  
թեան նշանն է այս , թէ նա ոչ միայն  
ուսոյց կենաց մեծ դաղտնիքն , այլ  
նաեւ դտաւ զայն միջոց որով այդ  
դաղտնիք պիտի պահպանուէր և պի-  
տի աւանդուէր մարդոց :

Աստ պէտք է պահ մը 'ի նկատ

առնում այն ծանրագոյն խնդրոց մին  
որ շատ մտաց մէջ կը ծագի Քրիստո-  
նէութեան յառաջադիմութեան նը-  
կատմամբ։ Ընդունելով թէ ՚ի սկզբան  
մեծ երագութեամբ տարածուեցաւ  
այն, ընդէ՞ր դադար առած է վերջն։  
Եթէ սա է մարդկային վայերու ճշշ-  
մարիտ դարմանն, եթէ սա է որ ճշշ-  
մարտապէս պիտի մղէ զմարդկիկ յա-  
ռաքինութիւն եւ ՚ի բարոյականու-  
թիւն, ընդէ՞ր նորա Աստուածային  
Հեղինակը, եթէ Աստուածային է  
նա, այնպէս չանօրինեց որ իսկոյն ա-  
մենուրեք մտնէր այն, եւ ոչ ուրեք  
անյաջող ենէր կարծեմթէ Քրիստոսի  
հաւատոյն հետ կապակցեալ մեծա-  
գոյն դաղտնիքներէն մին է այս։ Լորտ  
Հէրպէրթ, թերեւս անցեալ դարու  
աստուածեաններու ամենէն նշանա-  
ւորն, յառաջ բերաւ զայս առար-  
կութիւն Քրիստոնէական հաւատոյ  
դէմ, եւ մինչ ցայժմ մեծ դժուարու-  
թիւն մոեղած է սա թէ հաւատացեալ

թէ երկբայող հոգւոց։ Մեք բնակա-  
նաբար կը խորհիմք թէ կրօնմը որոյ  
նպատակն է փրկել զամենայն մարդիկ՝  
պէտք է ծանօթ լինի ամեն մարդկան։  
Կուզեմ այս մասին սակաւ ինչ խօսիլ  
աստ, բայց չեմյաւակնիր բոլոր դաղտ-  
նիքն պարզել իմ մի քանի համառօտ  
դիտողութեամբք։ Յաւիտենական  
Աստուծոյ գործոց և Աստուծոյ կամաց  
բոլոր դաղտնիքն կարող չեմ պարզել։  
Միայն պիտի յիշեցնեմ ձեզ նախ, թէ  
սա վերջապէս մէկ օրինակն է միայն  
այն ընդհանուր օրինաց ներդործու-  
թեան որ թուէ թէ կը տիրէ արար-  
չութեան մէջ, նախախնամութեան մէջ  
եւ շնորհաց մէջ։ Որոշակի կերեւի թէ  
Աստուածային գործողութեան սկըզ-  
բունքն այս է որ ամեն ինչ ՚ի կատա-  
րելութիւն համնի հաստատուն եւ  
աստիճանական յառաջադիմութեամբ  
եւ աճմամբ։ Այսպէս մարդկային սե-  
ռի մանկութիւնը արշալուսական ա-  
ղօտ լուսոյ մը մէջ էր միայն, յետոյ

հասաւ այդուն նորածագ լոյսը նա-  
հապետաց եւ մարդարէից դարուց  
մէջ, մինչեւ որ տուընջեան բոցավառ  
լոյսը ծագեց յաշխարհիս Յիսուսի Քը-  
րիստոսի դալստեամբ։ Աստիճանա-  
կան գործողութեան միեւնոյն տեսա-  
կաւն, այդ արշալոյսն տարածեց զիւր  
պայծառութիւն ՚ի բարձուստ մէկ  
երկրէ ՚ի միւսն։ Ո՛րչափ որ զարմանա-  
լի է թէ Զինաստան, Հնդկաստան  
եւ կեդրոնական Ափրիկէ գեռ տե-  
սած չեն զայն, ճիշդ նոյնչափ զար-  
մանալի է որ մարդկային անցեալ  
պատմութեան հաղարաւոր տարեաց  
մէջ, ամբողջ մարդկային սեռն, ի բաց  
առեալ առ առաւելն անոր շատ փոքր  
մի մասն, ոչինչ գիտէին Քրիստոսի՝ և  
մինչեւ իսկ Աստուծոյ վրայ։ Մարդ-  
կութիւնն մանկութիւն մը ունի, ինչ-  
պէս որ տիեզերքն եւս ունի մանկու-  
թիւն։ Եւ կրնամք հաստատապէս  
հաւատալ թէ ինչպէս որ մարդոյս  
բնակութեան համար այսերկերս պատ-

րաստուեցաւ անցեալ անհամար դա-  
րուց համար, նոյնպէս նաեւ կրնայ  
պատրաստութիւն կատարուած լինել  
Քրիստոսի գալստեան համար, եւ  
պատրաստութիւն նորա գալստեան  
գիտութեանը համար։  
Քրիստոնէութիւնը պիտի յառա-  
ջադիմէ բարոյական միջոցներով եւ ոչ  
թէ մեքենական։ Քրիստոս խմոր մը  
թողուց յաշխարհիս, որ ներգործէ և  
խմորէ զմարդկային սեռն։ Մեք ընդ-  
հակառակն հակամէտ ենք ակընկա-  
լելու որ նա գործէ մոգական իմն զօ-  
րութեամբ, եւ ոչ թէ իւր բարոյական  
ազդեցութեամբ։ Արդ, Տէրն մեք եր-  
բեք այսպէս չգործեց երկրիս վրայ։  
Եթէ իւր հրաշխւք բնութեան վրայ  
ներգործեց մեքենական զօրութեամբ,  
չգործեց երբեք այսպիսի զօրու-  
թիւն մը մարդկային կամաց վրայ, ոչ  
ալ իւր Աւետարանն այժմ այսպէս կը  
գործէ յաշխարհիս։ Ինքն աղ երկրի  
անուանեց զիւր եկեղեցի։ բայց նոյն

ատեն զգուշացուց որ մի գուցէ աղը  
կորուսանէ իւր համը: Ըստ թէ մա-  
նանեսի հատ մ'էր այն, որ պէտք է  
մեծնայ, լինի ծառ մը և լցունէ զեր-  
կիլն. բայց չըսաւ թէ պիտի չլինին  
սառնամանիք եւ փոթորիկք՝ կարող՝  
նորա աճումը սաստելու, նորա տե-  
րեւներն թառամեցնելու կամ նորա  
ժիղերն հերձանելու: Առաքեալք ին-  
քեանք դիտէին թէ Աւետարանի գան-  
ձը հողէ անօթներու մէջ պահեալ էր,  
եւ երբ անօթը վնասուէր գանձը չէր  
կրնար ապահովաբար մատուցուիլ  
նովաւ: Շատ բնական է ակընկալելոր  
զօրեղ գարման մը անմիջական բու-  
ժումն արտադրէ: Բայց փորձառու-  
թիւնը մեզ շարունակաբար կ'ուսու-  
ցանէ թէ կանխորարմատ հիւանդու-  
թիւնք եւ ախտաժէտ կազմութիւնք  
որ չեն կարող արագաբար կամ կա-  
տարելապէս բուժուիլ: Բնականաբար  
կակընկալեմք որ Քրիստոնէութեան  
ծամարիտ աղդեցութիւնն կրող ամեն

մարդ կատարեալ լինի. կակընկալեմք  
որ Քրիստոնէացեալ ընկերութիւնն  
ցոյց չտայ բնաւ թերութեան: Բայց  
ինչ որ իրականութեան մէջ կը գըտ-  
նեմք սա է որ թէ ժողովուրդք եւ  
թէ անհատք կրնան ստանալ նոր  
սկզբունք մը, որ աստիճանաբար կը  
բարձրացնէ զանոնք, թէ նոքա կըն-  
դունին նոր կեանք մը, որ թէպէտ  
մերթ ցոյց կուտայ զինքն աշխայժ  
գործունէութեամբ, բայց մերթ կը  
լինի նաեւ թոյլ եւ տկար: Եթէ 'ի  
հաշիւ առնումք այս բաներն, յայն-  
ժամ ոչ ինչ պիտի վարանեցնէ մեր  
հաւատքը, երբ տեսնեմք Աւետա-  
րանի յամիլընթացյառաջադիմութիւնն  
աշխարհիս մէջ: Ի սկզբան Քրիստո-  
նէութիւնը բարոյական կոխ մը ու-  
նեցաւ հեթ անոսութեան հետ: Վեր-  
ջապէս բնաջինջ ըրաւ զայդ հեթանո-  
սութիւն, մինչ իրեն որդեգրեց այն  
աւելի ողջամիտ փիլիսոփիայսութիւնն  
որ տպրեր էր հեթանոսութեան մէջ:

Յաճախ ջանքեր եղան որ իրարու հետ  
հաշտեցնեն զսոյն փիլիսոփայութիւն  
եւ զբիստոնէութիւն։ Ի մի ձուլուե-  
ցան Քրիստոնէական ճշմարտութիւնն  
եւ փիլիսոփայութիւնն , բայց փիլի-  
սոփայութիւնը ոչ թէ ամենամաքուր  
եւ ամենաբարձր տեսակէն էր , բայց  
հեթանոսական եւ ապականիչ տեսա-  
կէն։ Աստի էր որ ծագեցան հերե-  
տիկոսութեան այն այլանդակ ձեւերն  
որոց կը պատահիմք կանխագոյն դա-  
րուց մէջ։ Բարբարոսաց աշխար-  
հակալութիւններէն յետոյ , յիրաւի  
Քրիստոնէութիւնն գերի ըրաւ իւր  
վայրագ գերեւկարներն։ Նոքա որ կո-  
խոտեր էին զկայսերականն Հռովմ ,  
խոնարհեցուցին զիւրեանց գլուխ ա-  
ռաջր նորա զոր խաչեր էին Հռով-  
մէական կուսակալք , եւ հալածեր էին  
Հռովմէական կայսերք։ Յայնժամնոր  
մաքառում մը յառաջ եկաւ ընդ մէջ  
բարբարոսութեան եւ հաւատոյ։ Հա-  
ւատքը աստիճանաբար ընկճեց զբար-

բարոսութիւնն , բայց բարբարոսու-  
թիւնն գեռ եւս կը մթագնէր զհա-  
ւատն։ Եւ կարծեմ թէ յաճախ կը  
մոռանամք թէ բնչպէս բոլոր Միջին  
Դարուց մէջ , զորս ընդհանրապէս  
արհամարհանօք կը նկատեմք , անընդ-  
հատ կերպիւ յառաջ կը տարուէր Ա-  
ւետարանին եւ եկեղեցւոյ առաքե-  
լութեան մեծ գործը սոյն բարբարոս  
ազգաց մէջ։ Նոյնչափ գժուարին էր  
բերել 'ի հաւատոս վայրագ պարոն-  
ներն եւ բիրտ գեղջուկներն որչափ  
այն հեթանոսներն զորս առաքեալք  
համոզեցին նախնագոյն դարուց մէջ։  
Վերջապէս 'ի նկատ առնլով ամ-  
բողջութիւնը՝ շարունակական յառա-  
ջադիմութիւն եղած է , 'ի սկզբան ան-  
շուշտ մեծագոյնն , բայց երբեք կա-  
ռած չէ բոլորովին , Արեւելեան եկե-  
ղեցեաց մէջ այլ եւ այլ հերետիկո-  
սութեանց պատճառաւ աճման դա-  
գարման ատենն՝ տակաւին յառաջա-  
գիմութիւն կար յարեւմնւտս , Գեր-

մանաց, Սլավաց և Աքանտինաւեանց մէջ. և այժմ իոկ կայ յառաջադիմութիւն Քրիստոնեայ գաղթականաց նոր Երկրաց վրայ տարածուելով եւ մեզ նոր ծանօթացող հեթանոս ցեղերու Եկեղեցոյ հաւատոյն բերուելով: Եթէ հրաշիւք չէ որ աշխարհ պիտի բերուի 'ի Քրիստոնէութիւն, չենք կրնար ասկէ աւելի ապացոյց փնտուել Քրիստոսի ուսուցման յաղթահարող զօրութեանն համար:

Ե. Եւ այժմ տեսնեմք թէ ի՞նչ եղաւ Քրիստոսի ուսուցման արդիւնքն անոնց վրայ որք ուսան իրմէ եւ անոնց միջոցաւ առ հասարակ բոլոր աշխարհի վրայ: Յոյց տուի թէ փիլիսոփայութիւն անյաջող Ելաւ. յաջողեցաւ Քրիստոնէութիւնն: Երբ 'ի նկատ առնումք մարդկային բնութիւնը որոյ վրայ պիտի գործէր Քրիստոնէութիւնն, եւ այն նախնական պայմանն թէ մարդ ոչ թէ մոդական իմն զօրութեամբ գերեվարուելով եւ իւր

բարոյական պատասխանատուութիւն կորուսանելով էր որ պիտի ներգործուէր յայնմանէ, պիտի տեսնեմք յայնժամ թէ Քրիստոնէական կրօնն յաջողած է անհամեմատ կերպիւ առաւել քան զայլ ամենայն մարդկային միջոց եւ ձեռնարկ:

Չեռք առնումք մեծ եւ ծանուցեալ իրողութիւններ: Խոստովանուած է թէ ընդ Քրիստոնէական ազդեցութեամբ ուսերամարտկային խաղերն խափանուեցան, եւ բանտարկեալներն վայրի գաղանաց առջեւ նետելու սովորութիւնը վերցաւ: Անկարելի է ժխտել թէ ցոփութեան յոռեգոյն ձեւերն, որք ոչ թէ միայն կը թոյլատրուէին ի Յոյնս և ի Հռովմ: այլեւ յայտնապէս կը գործուէին նոցա գիւցազուններէ. կը վերագրուէին իրենց աստուածութեանց, և կը հոչակուէին նոցա բանաստեղծից տողերուն մէջ, ընդհանրական կերպիւ գատապարտուած են ընդհանրական Քրիստոնեայ

Երկերս, և չեն համարձակիր իրենց  
գլուխն ցոյց տալ արդի ընկերու-  
թեան ամենէն ապականեալ կեղրոն-  
ներուն մէջ իսկ : Կանանց մատուցուած  
յարդանքն ամեն պատճառէ աւելի  
վերադրելի է այն պատուոյն զոր մեր  
հաւատոյն Մեծ Հիմնադիրն մատոյց  
այն կանանց որք կոպասաւորէին նմա,  
նմանապէս նաեւ այն որդիական մե-  
ծարանաց զոր ցոյց տուաւ առմայրիւր:  
Զարդիս եւրոպիոյ մէջ տիրող ամուս-  
նական օրէնքներն ոչ հեթանոոական  
են և ոչ մինչեւ իսկ հրէական, այլ  
առաւելապէս Քրիստոնէական:  
Խնչ որ Քրիստոս խօսեցաւ ամուսնու-  
թեան և արձակման նկատմամբ՝ Եկե-  
ղեցւոյ սկզբունքներն եղան, և առաջին  
Քրիստոնեայ իշխանք այդ սկզբունք-  
ներէն յօրինեցին կայսերութեան օ-  
րէնքներն : Ահա այսպէս մեր ընտա-  
նեկան բարոյականը կը կառավարուի  
մէկ մարդոյ մը շրթունքէն ելած քանի  
մը խօսքերովմը : Հիւանդաց և վիրաւո-

րելոց պատուպարաններու գոյութիւնը  
բոլորովին կը պարտիմք նախնի Քրիս-  
տոնէական Եկեղեցւոյ մարդասիլու-  
թեանն : Պատերազմի արհաւրաց ա-  
մոքումը և գերելոց լաւագոյն վիճակն  
հաւասարապէս արդիւնք են Քրիս-  
տոնէական ազդեցութեան : Բազդա-  
տեմք, օրինակի համար, հեթանոս  
աշխարհակալաց ամենէն մարդասի-  
րին վարմունքը որ և է նշանաւոր  
Քրիստոնեայ զօրավարի մը վարմանց  
հետ : Հնոց մէջ ոչ ոք քան զծիսոս  
առաւել հռչակեալ է իւր մարդասի-  
րութեան համար, ստկայն երբ Տիտոս  
առաւ զերուսազէմ, քաղաքը արիա-  
պէս պաշտպանողներէն հազարա որ-  
ներն ՚ի խաչ հանեց, և պատմաբանը  
կը պատմէ մեզ թէ Փասչեր կը պակ-  
սէին մարմնոց համար և տեղ կը պակ-  
սէր խաչերը կանգնելու համար» Երբ  
կուստափոս Ատոլիոս առաւ քա-  
ղաք մը, այնքան խնամ տարաւ նորա  
բնակչաց կենացն համար որ կը պատ-

մուի թէ անոնցմէ մէկուն իսկ գլխուն  
չարիք մը չհասաւ : Թրանքոյ-գերմա-  
նական՝ ում ականատես եղանք վեր-  
ջերս, Գերման բանակն մտաւ ՚ի Փա-  
րիզ, մոլեգին կռիւներէ և երկարա-  
տեւ պաշարումներէ յետոյ, սակայն  
քաղաքը մտնելնէն վերջը յաղթողնե-  
րուն առաջին խորհուրդն սպաննել  
կտմ չարչարել չեղաւ, այլ կերակրել  
քաղաքին սովալուկ բնակիչներն, նոյն  
իսկ յաղթող բանակն իւր ուտեստի  
ոռօնիկն մատուցանելով՝ կերակուր  
հայթայթելու համար այն թշնամեաց  
որք առանց աղոր թերեւս նօթու-  
թենէ պիտի կորնչէին : Իսկ գա-  
լով արդի պատերազմաց գերեալնե-  
րուն, վիրաւորք և հիւանդք կը խնամ-  
ուին վիրաբուժներէ, և կ'դարձնանուին  
անոնց իսկ հիւանդանոյաց մէջ ընդ-  
դէմորոց կռուեր էին, և ընդդէմորոց  
կարելի է ապրելով գեռ կռուին (\*):

(\*) Վերջին Հասարակուրդին ժամա-  
նակ ի Փարիզ տեղի ունեցած զարհուրե-

Մարդկային կեանքի համար նկատում  
ունենալն բարձր քաղաքակրթութեան  
ճշմարտագոյն փորձն լինել համարուած  
է մարդասէրներէ . և վստահաբար կը-  
սեմ թէ Քրիստոնէական ուսուցման

լի տեսարանք հակասական կը թուին պա-  
տերազմի մէջ գթութեան նկատմամբ մեր  
ըսածներուն : Բայց սէտք է յիշեմք թէ  
ութառուն աարի յառաջ Գաղիա թօթափեց  
զիւր Քրիստոնէութիւն, եւ Անսատուա-  
ծութիւնն ըրաւ զիւր հաւատոյ հանգա-  
նակ, թէ վերջին յիսուն ամաց մէջ  
միայն յամրաբար եւ տառապանօք սկսած  
է վերստին իւր հաւատքին գառնալ, թէ  
Փարիզեւրոպիոյ անհաւատութեան կեդ-  
րոնն եղած էր . թէ այսպէս նորա բնակիչ-  
ներէն ստուար մաս մը ամենայնիւ առանց  
կրօնի մեծցած է . թէ ըստ բանի Գաղիոյ  
բարեկամ ականատեսի մը «Փարիզի ժո-  
ղովուրդն ոչ Աստուծոյ կը հաւատոյ եւ  
ոչ մարդու» կամ ըստ բանի այլոյ ու-  
րում «Հասարակուրդք ոչ զԱստուած կը  
ճանաչէն, ոչ մարդ, ոչ հաւատք ոչ յոյս  
ոչ այլ ինչ բայց եթէ լաւագոյն վարձ եւ

ազգեցութենէն և Քրիստոնէական  
համակրութեան ներգործութենէն  
յառաջ եկած է այս:

Դառնամիք գերութեան խնդրոյն:  
Ոմանք առարկած են թէ Ա. գրոց  
մէջ գերութիւնը ուղղապէս դատա-

առաւել զուարձութիւն» թէ այդ աւուրց  
զարհուրելի գործերն կատարող գլխաւոր  
անձինք ոչ թէ միայն կատէին զբրիս-  
տոնէութիւն այլեւ սպաննեցին քահա-  
նայներն, միայն սա պատճառաւ որ սո-  
քա Քրիստոսի պաշտօնեայք էին, եւ Ան-  
աստուածութիւնը ու նիւթապաշտու-  
թիւնը իրենց հայեցողութեանց հիմը  
հռչակեցին թէ քաղաքականութեան եւ  
թէ կեանքի մէջ: Մեզ համար զարմա-  
նալի բան մը չկայ, երբ կը տեսնեմք որ  
նոքա որ կամովին ի բաց թողած են զկրօն  
եւ զմարդկութիւն, զհաւատ յԱստուած  
եւ զհաւատ ի մարդ, առաւել կսորնա-  
նան քան զայն որք ագէտ են ամենայնիւ  
ձմարիտ սկզբանց: Քրիստոնէութեան  
ձիչդ մէջտեղը գտնուող անսատուածք  
հաւանօրէն յուեգոյն պիտի լինին քան  
զհեթանոսս:

պարտուած չէ: Այժմ նիւթէս դուրս  
է խօսիլ Հին Կտակարանի վրայ, բայց  
տակաւին կրնամ անցողակի ըսել, թէ  
մինչ Մովոէս չէր կրնար չճանաչել  
զգերութիւնն իբր տիրող դրութիւն  
մը, տակաւին անոր նկատմամբ տուաւ  
օրէնքներ որք վերջին աստիճան կ'ա-  
մոքէին նորա գառնութիւններն, և  
հրեայ գերին կը դնէին այնպիսի բա-  
րոյական, ընկերական և հոգեւոր  
պայմանաց մէջ որք բոլորովին աննը-  
ման էին հեթանոս պետութեանց  
գերեաց պայմանաց: Գալով Աւետա-  
րանին, պէտք է յիշեմք անգամ մի ևս  
թէ Քրիստոս քաղաքային բարեկար-  
գիչ մը չէր, ոչ ձեւապէս ընկերային  
բարեկարգիչ մը, և ոչ իսկ նախնակա-  
նապէս բարոյական բարեկարգիչ մը:  
Իւր պաշտօնն էր բարձրացնել մար-  
դոց ողջոյն հոգեկան բնութիւնը: և  
զայս ըրաւ ընկերութեան մէջ ծաւա-  
լելով նոր կրօնական կամ հոգեկան  
սկզբունք մը: Սոյն պաշտաման նպա-

տակացչէր յարմարեր իջնել ընկերային  
կենաց ամեն մանրամասնութեանց, ևս  
առաւել չէր յարմարեր կանոնաւորել  
քաղաքային օրէնսդրութիւններ: Այս-  
պէս, Նա երբեք չդատապարտեր պա-  
տերազմը, ոչ ալ կայսերական բունա-  
պետութիւնը և ոչիսկ Հրէից քաղաքա-  
կան բաժանումներն: Գրեթէ անտա-  
րակուսեի է թէ ստուար գերի ժողո-  
վրդեան մը յանկարծ ազատագրու-  
թիւնն երբեք ըղձալի չէ: Եւ եթէ նախ-  
կին Քրիստոնեայք քարոզած լինէին  
ընդդէմ խորարմատ ընկերային դրու-  
թեանց, գիւրաւ պիտի յառաջ բերէին  
քաղաքային մեծ խառնաշփոթութիւն-  
ներ, և վերջապէս առաւել քան եր-  
բեք անհանդուրթելի պիտի կացուցա-  
նէին անոնց վիճակը որոց բարեք ընել  
կը բաղձային: Բայց Քրիստոսի ու-  
սուցման սկզբունքներն ուղղակի հա-  
կառակ են գերութեան, և այն սկզ-  
բանց յառաջադիմութիւնն անայլայ-  
լաբար նպաստեցին նախ ամոքելու

զայն, և յետոյ բոլորովին ջնջելու:  
Բոլոր մարդոց եղբայրութեան սկզ-  
բունքը, այն սկզբունքն թէ ամենքն  
նոյն առնչութիւնն ունին Աստուծոյ և  
Քրիստոսի հետ, թէ ոչ հրեայ կայ,  
ոչ Ցոյն, ոչ արու ոչ Էգ, ոչ գերի ոչ  
ազատ: այլ ամենքն մի են 'ի Քրիստոս  
Քրիստոնէական ընդարձակ թագա-  
ւորութեան մէջ, այս սկզբան կրայ  
գործել հնար չէ առանց ջնջելու  
նուաստ գերութիւնը: Եւ իրողու-  
թիւնն ցոյց կուտայ թէ նոյն պէս ե-  
ղած է: «Յառաջ բերուած փոփոխու-  
թիւնը աստիճանական բայց ստոյգ  
էր: 'ի սկզբան կրօնաւորք, մասնա-  
ւորաբար արևելեան կրօնաւորք, կը  
մերժէին սպասաւորուիլ գերիներէ:  
Յետոյ օտար երկիրներ աւետարանող  
քարոզիչք երբեք առիթ չէին կորու-  
սաներ գերիներ ազատելու... Եկե-  
ղեցական օրէնսդրութիւնն կը յայ-  
տարարէր թէ գերին մարդ է, և ոչ  
թէ իր կամ արցառ. երբ կանոն կը

գնէր թէ նա իւր կեանքին բուն տէրն է. և զլմար վերցուիլ առանց հը-  
րապարակային դատաստանի. ապաշ-  
խարանաց կ'ենթարկէր և հաղորդու-  
թենէ կը զրկէր այն տէրն որ իւր գե-  
րին յակամայս սպաննած լինելու յան-  
ցանքն գործածէր, ապասաստարաններ  
բացաւ անոնց համար որք իրենց տեարց  
անդթութենէն կը փախչէին, գերեաց  
ազատագրութիւնն աստուածահա-  
ճոյ գործ մը լինել յայտարարեց:  
Ընտանեկան գերութեան ջնջումը  
միջնադարեան Եկեղեցւոյ առաքելա-  
կան գործունէութեան կարեւորա-  
գոյն պարտականութեանց մին էր (\*)»  
Յիրաւի տիրագուեցիկ է խորհեն թէ  
ինչպէս վերստին յերեւան ելաւ գե-  
րութեան ժանտախտը երբ Արեւմըտ-  
եան Հնդկաստան և Ամերիկա գըտ-  
նուեցան, բայց տակաւին ճշմարիտ է

(\*) Մաքլիրի «Պատմութիւն Քրիստո-  
նէական Առաքելութեանց ի Միջին դարս  
եր. 417. Մաքմիլլան, 1865.

թէ Քրիստոնէութիւնը և Քրիստոն-  
եայ առաքելութիւնք ի սկզբանէ մա-  
քառած են ընդ այնմ, և այժմ, վեր-  
ջապէս, կը թուի թէ տեղի կուտայ  
այն, և տարակոյս չկայ թէ ընդհուպ  
բոլորովին պիտի նուաճուի:

Ումն կերպիւ Քրիստոնէութիւնը  
քաղաքակրթութեան ռահվիրայն ե-  
ղած է, և ընկերային հանգստեան և  
խաղաղութեան պարզեւիչն : Նատ  
ճշմարիտ է որ Քրիստոնեայ երկիրնե-  
րէ ենող բաղում գաղթականք իւր-  
եանց հաստատած նոր գաղթակա-  
նութեանց ոչ հանգստութիւն, ոչ խա-  
ղաղութիւն եւ ոչ ալ քաղաքակրթու-  
թիւն չնորհած են, բայց ասոր պարզ  
պատճառն սա է որ նոքա Քրիստոնեայ  
երկիրներն թողած են առանց զՔը-  
րիստոնէութիւնն իրենց հետ տանելու:  
Յաճախ պատահած է յիրաւի որ նո-  
քա միայն յաւեր գարձուցած են հե-  
թանոս երկիրներ, և հարստահարած  
են հեթանոս ցեղեր, և Քրիստոնէու-

թիւնը անոնց ետեւէն երթալով՝ հարկադրուած է դարձեալ բառնալ այն չարիքներն զորս անոնց վրայ բերեր էին հաւատքէն ապստամբող Քրիստոնեայք։ Այսու հանդերձ կրնամք հրաւեր կարգալ ամենուն որ ցոյց տան եթէ կարող են, եզական երկիր մը ուր արդի ժամանակաց մէջ քաղաքակըրթութիւնն տարածուած լինի և ուր քաղաքակըրթութենէն յառաջ Քրիստոնէութիւնն մուտ գտած չլինի։ Եթէ ոք կարող է թող ժխաէ սա իրողութիւն թէ ուր որ Քրիստոնէութիւն բրուած է կամ ի բաց թողեալ, անդ անոր տեղն իսկոյն ծնած են, որպէս ի յեղափոխականն Գաղիա, անդթութիւն, ցոփութիւն և ընկերական վատթարացում։

Դարձեալ, Քրիստոնէութիւնն ընդմիշտ նպաստաւոր եղած է մտաց զարգացման, դպրութեան մշակման, և գիտութեան յառաջադիմութեան։ Անշուշտ շատ գիւրին բան է ելնել

ըսել թէ բազմիցս Քրիստոնէից մէջ ջանքեր եղած են գիտութեան յառաջադիմութիւնը սաստելու, և մանաւանդ յաճախ մեծ ահարեկութիւններ յարուցանելու նորա անակընկալ գիւտերուն պատճառաւ։ Դիւրին է մատնանիշ ընել զԴալիէսս, գիւրին է խօսիլ երկրաբանութեան բաղդին վրայ ներկայ դարուս կանխագոյն աւուրց մէջ, և այն ընդունելութեան վրայ զոր Տարուինի գաղափարն գտած է զարդիս։ Դակիլէսսի համար սա կ'ըսեմք թէ բացարձակապէս կը մերժեմք զհաւատաքնութիւնն համարիլ իրը ներկայացուցիչ Քրիստոնէութեան։ Սակայն աւելորդէ ըսել նաեւ թէ կ'ընդունիմք որ բնականաբար վեհերոտ հաւատացեալք ումանք երկիւլ ցոյց տան երբ իրենց այնպէս իմն երեւի թէ հաւատք և գիտութիւն կամ հաւատք և զրականքնադատութիւն կը հակառակին միմեանց։ Բայց պէտք է նայիլ անցեալ

պատմութեան վրայ և ըսել, նախ,  
թէ արդեօք գիտութիւն և փիլիսո-  
փայութիւն և գրականութիւն իւր-  
եանց միակ ապաստանարանն դա-  
րերով Եկեղեցւոյ մէջ չգտան, մա-  
նաւանդ նորա մայր Եկեղեցեաց եւ  
մենաստաններու նոեմ ստուերաց  
մէջ : Երբ իւենցմէ զատ բոլոր աշ-  
խարհ անուս և տգէտ էր, գիտու-  
թիւնը կը ծաղկէր դպրոցական աստ-  
ուածաբաններու մէջ, փիլիսոփայու-  
թեան եւ մինչեւ իսկ բնագիտու-  
թեան կը հետեւէին, որչափ կըր-  
նային հետեւիլ յայնժամ, Եկեղե-  
ցականք և աստուածաբանք : Իո-  
նձը Պէյքընի անունը պահծարի հան-  
դիսացած է իր այնպիսի ոք, որ վան-  
քի մը խորշին մէջ և միաբանի մը  
զգեստին ներքեւ իւր հետազոտու-  
թեամբք հասաւ այն աստիճան բար-  
ձըր բնագիտական ճշմարտութեանց  
որք կրնան ի կշու դրուիլ մեր ա-  
ւուրց մեծ և արագաքայլ գիւտոց

հետ, երբ ինկատ առնումք իւր ժա-  
մանակն և իւր գժուարութիւններն  
ի մի բան, կրնայ ճշմարտիւ և աներ-  
կիւղաբար ըսուիլ, թէ մինչ աշխար-  
հիս մէջ ուրիշ կրօնական գրութիւնք  
Պրահմինականութիւն, և Պուտտայա-  
կանութիւն կամ խեղդած և կամ  
գէթ թարշամեցուցած են ուսումը և  
դադարեալ պահած են զքաղաքա-  
կրթութիւնն, Քրիստոնէութիւնը ա-  
մեն տեսակ ուսումը տածած է, և  
ինքնին եղած է մինչ ցայժմ ճանչ-  
ցուած բարձրագոյն քաղաքակրթու-  
թիւնն :

Բնականաբար Քրիստոնէից կրօնա-  
կան կենաց արտաքին արտայայտու-  
թեան վրայ խօսեցայ և ոչ նորա ներ-  
քին էութեան վրայ : Քրիստոնէու-  
թիւնը ապացուցանող բանախօսու-  
թեան մը մէջ ի հարկէ պէտք է գի-  
մել այնպիսի եղելութեանց որք ամեն  
մարդոցմէ կրնան ճանչցուիլ և կար-  
դացուիլ : Սակայն եթէ ժամանակ ըլ-

լար կընայի ցոյց տալ անհատ Քրիստոնէից նկարագիրներ իբր ապացոյց Քրիստոսի ուսուցման, Քրիստոսի հետեւողութեան և Քրիստոսի սիրոյն բարձրացուցիչ, ազնուացուցիչ, մաքրիչ և սրբացուցիչ զօրութեանը. Միայն պիտի շատանամ ի վկայութիւն յառաջ բերելով այն խօսքերն զորս աստ ներկայ եղողներէն շատերն շատ ժամանակ յառաջ ընթերցած են, և մեծ շահագրդութեամբ ընթերցած են, Այսպէս կը գրէ «Ահա մարդն» անուն գրքին հեղինակն. «Թէ Քրիստոսի եղանակը, երբ ուղիղ կերպիւ գործածուի, իրօք գերազանցապէս զօրաւոր է, կընայ ցուցուիլ ապացոյցով մը զոր չկրնար չընդունիլ Քրիստոնէից ամենէն խիստ դատաւորն իսկ : Բաղդատեցէք հին աշխարհը նորին հետ, Նայեցէք այս երկու պատկերաց վըրայ : Մարդոց նկարագրին մէջ մէկ մեծ տարբերութիւն մը որոշակի ցոյց կուտայ ինքզինքն : Հին հեթանոս աշ-

խարհի բոլոր մարդոց մէջ հազիւ կը գտնուին մէկ կամ երկու որոց կրնամք համարձակիլ ընծայել սուրբ տիտղոսն : Այլով բանիւ, մէկէ կամ երկուքէ աւելի չկային, եթէ երբեք կային, որք իրենց գործոց մէջ առաքինի լինելէ զատ՝ լցուած էին նաեւ բարութեան համար անկեղծ եռանդեամբ, և մոլութենէ հրաժարելէ զատ նաեւ սոսկմամբ կը նկատէին մոլեկան խորհուրդ մ'իսկ : Կարծեմք ոչ ոք պիտի ժխտէ թէ Քրիստոնեայ երկրաց մէջ այն բարձրագոյն կարգի բարութիւնն, զոր սրբութիւն կը կոչէմք, ունի գոյութիւն : Սակաւք պիտի գտնուին որ պնդեն թէ վերջին աստիճան հազուագիւտ է այն : Թերեւս ճշմարտութիւնն այն է որ Քրիստոսի ժամանակներէն հետէ ո եւ է Քրիստոնեայ երկրի մէջ դուն ուրեք գտնուած է աւան մը, ուր դար մը անցած լինի, առանց ի ցոյց բերելու այնքան բարձր կարգի նկարագրի ու-

նեցող մարդ մը ոյր մինչեւ իսկ սոսկ  
ներկայութիւնն ամչցուցած չլինի յո-  
ռիներն և լաւագոյն ըրած՝ բարիներն։  
Եւ եթէ այս այսպէս է, Քրիստոսյա-  
ջողած է ուրեմն, և կամ հնար է որ  
Քրիստոնէութիւնը մեռնի երբեք։<sup>(1)</sup>

Նոյն փորձին ենթարկենք հեթա-  
նոս փիլիսոփայից մեծագոյններէն և  
լաւագոյններէն մին կամ երկուքն։  
Նախ առնումք զՍոկրատէս. Հնար է  
երեւակայել Քրիստոսի առաքեալ մը  
որ ընկերանայ, որպէս զիտեմք թէ  
Սոկրատէս ընկերացաւ, արբեցողնե-  
րու՝ որոց շատերն գինովցած էին,  
ինքն կամովին չըմպելով, բայց սոտի-  
պում եղած ատեն՝ ուրիշներէն աւելի  
տալով ինքինք արբման, առանց գի-  
նէ հարութեան նշան ցոյց տալու։<sup>(2)</sup>  
Մեր մոքէն իսկ չեմք կրնար անցու-  
նել որ այս օրինակ արբեցութեան

(1) «Ecce Homo». Եր. 71 Երկ. տպա-  
գրութիւն 1866։

(2) Պղատոն. Խրախճանք. Գլ. գ. 220.

ժամնւ մը մէջ Աղկերփատէսի ի յայտ  
բերած անասելի ցոփութիւնը երբեք  
կլնար ի յայտ բերուիլ, չըսեմք ի ներ-  
կայութեան Ս. Պօղոսի կամ Ս. Յովե-  
հաննու, կամ ի ներկայութեան որեւէ  
Քրիստոնեայ եկեղեցականի, այլ  
մինչեւ իսկ Անդղիական արբեցողնե-  
րու ստորնագոյն ժողովման մը մէջ։

Դարձեալ օրինակ առնումք զՄար-  
կոս Աւրեղիոս. Պր. Լէքի, «Յաղագ»  
Եւրոպական բարոյից» անուն գրքին  
պերճախօս և հմտւած հեղինակը, զնա  
յառաջ բերած է իր օրինակ, ցոյց  
տալու համար թէ սոսկ փիլիսոփա-  
յութիւնը ինչ կարող է ընել, և հը-  
րաւէր կարդացած է բաղդատել  
զայն Քրիստոսի ամենէն բարձրացեալ  
և սրբացեալ հետեւորդաց հետ։ Բայց  
կը ճանաչեմք նորա բարուց ազնուու-  
թիւնն, անշահախնդրութիւնն, պար-  
զութիւնն և բարձրութիւնն։ Մարդոց  
վրայ գրուած ոչ մի բացարձակ և ան-  
պատասխանատու իշխան երբեք ա-

ռաւել մաքուր եղած է իւր բարձր  
պաշտաման մէջ։ Սակայն այն կէտերն  
յորս նորա ներբողիչը ներողամիտ կը  
դժնուի նմա, կը բաժնեն զինքը ըն-  
դարձակ անջրպետով մը Քրիստոնէա-  
կան սրբութեան բարձրագոյն տի-  
պարներէն։ Յորժամ մեռաւ իւր կին,  
վասն իւր զաւակաց չուզեց երկրորդ  
անգամ ամուսնանալ, սակայն նախա-  
դասեց կենակցիլ հոմանուհւոյ մը  
հետ։ Երբ հալածեց զՔրիստոնեայս,  
գործ մը զոր թերեւս կրնայ ընծայ-  
ուիլ մոլորեալ խղճի մը, ոչ թէ միայն  
հալածեց զանոնք, այլ հեգնեց նոցա  
չարչարանքը։ Կրնայինք մեք մինչեւ  
իսկ այդ աւուրց մէջ Քրիստոնեայ կո-  
չել մարդ մը որ այսպէս կը մոլորի։ Ան-  
տարակոյս անուամբ և եթ Քրիստոն-  
եայը կիխնան ցոփութեան մէջ, բայց  
յայնժամգիտեն սոքա թէ իրենց Քրիս-  
տոնէութիւնը ի բաց մերժելու ընթա-  
ցից մէջ են Քրիստոնեայք, աւանդ, հա-  
լածած են զանոնք զորս հերետիկոս

համարեր են։ Բայց պէտք է որ հալած-  
ման տըխուր պատմութիւնն արդա-  
րութեամբ ՚ի քնին առնումք և  
այնուհետեւ ըսեմք թէ Հոռվմէ-  
ական կայսերք աւելին չըրին։ Նախ և  
յառաջ, հալածումը հակառակ չէր  
Հեթանոսութեան սկզբանց, ոչ ալ  
հակառակ է անաստուածութեան կամ  
անաստուածական փիլիսոփայութեան  
սկզբանց, եթէ իրօք կան այսպիսի  
սկզբունքներ՝ սակայն հալածումը  
գլխովին հակառակ է Քրիստոսի ու-  
սուցած սկզբանց, և այս սկզբանց  
եղծմամբ կամ անոնց մթութեան  
մէջ թողուելով էլ միայն որ հալած-  
մունք թոյլատուութիւն կրնային գըտ-  
նել։ Եւ երկրորդ՝ Քրիստոնեայ հալա-  
ծիչք, հաւտալովթէ Քրիստոնէութեան  
իրենց որդեգրած ձեւն էր այն միակ  
հաւատքն որ կրնար փրկել զմարդ-  
կային սեռն, զայդ հաւատն աղար-  
տողներն, ուստի, աւազակներէ և մար-  
դասպաններէ աւելի վտանգաւոր հա-

մարելով մարդկային սեռին, կը կարծէին ըստ իւրեանց համոզմանց, թէպէտ մոլորմամբ, թէ իրենք պարտական էին ջնջել զհերետիկոսութիւնն ինչպէս պարտական էին ջնջել ժանտախարը: Երրորդապէս, թէպէտ ըըստնութեան գործեր ընդ միշտ կը կարծրացնեն զանոնք կատարողներու սըրտերն, քաջ ճանչուած է որ մինչեւ իսկ հաւատաքնիչք, բոլորովին հեռափ հեգնելէ իրենց զոհերու չարչարանքը, յաճախ գողդոջուն ձեռօք, գողդոջուն լեզուաւ և արտասուալից աչօք վիճու են տուած այս չարչարանաց համար: Հալածիչք Քրիստոնէական գերազանցութեան տիպարներն չեն: Ճշմարտագոյն Քրիստոնէութիւնը բացարձակապէս կը մերժէ զայնս, բայց մինչեւ իսկ հալածիչք ընդհանրապէս եղած են հալածիչ, ոչ թէ հալածման սիրոյն համար, այլ խորին ու ցաւալից համոզմամբ մը թէ հալածումը պարտաւորութիւն մը և հարկ մ'է

Պիտի պատասխանուի, և շատ իրաւամբ, թէ այս ամենը ճշմարիտ լինելով հանդերձ, տակաւին Սոկրատէս և Մարկոս Աւրելիոս մարդկութեան փառաւոր օրինակներ էին, և բարձրացած՝ բարոյական մեծութեան գերապանծ բարձրութեան մը՝ անգմութեան և ցոփութեան գարու մը մէջ, և թէ անշուշտ չէինք կարող ակընկալել որ սոքա լինէին նման Քրիստոնեայ առաքելոյ մը: Կ'ընդունիմք զայսի բոլոր սրտէ, Սա կապացուցանէ միայն թէ Քրիստոնէութիւնը բարձրացուցած է վարուց գերազանցութեան համար մեր ունեցած գաղափարն, և զայն ընդունող և նման հետեւողներու բարքն՝ Քրիստոսի վրայ բնաւ չլող աշխարհին ամենէն ընտիր բարքերէն յանշափս վեր բարձրացուցած է:

Պարտիմ վախճանի մը բերել խօսքերս, այսպիսի բարձր ձեռնարկութեան մը մէջ իմ ամենատկար և ան-

կատար խօսքերս։ Զանացի ցոյց տալ  
թէ Քրիստոսի կեանքը և Քրիստոսի  
ուսուցումը որ արձանագրեալ են ա-  
մենէն անկասկածելի արձանագրու-  
թեանց մէջ . — այնպիսի արձանա-  
գրութեանց մէջ զորս յետագայ ժա-  
մանակը չէին կարող աստիճանաբար  
հասունցուցած և մարմնացուցած լի-  
նել . և զորս մոլեռանդք կամ խա-  
բերայք չէին կրնար ետքէն մոռա-  
ծած լինել . թէ Քրիստոսի կեանքը  
և ուսուցումը ամենաբարձր աստիճա-  
նաւ սկզբնատիպ էին , չէին շոյեր որ  
եւ է նախապաշարում կամ կիրք , թէ  
նոքա ցոյց կուտան պարզ վսեմու-  
թեան կամ վսեմ պարզութեան ամե-  
նէն հիանալի գաղափարականը , թէ  
նոցա ի գործ գրած զօրութիւնն յա-  
ռաջ եկած չէ յայտնի ճիգէ մը , —  
և ոչ իսկ տրամաբանութենէ կամ  
ձեռնարկութենէ , այլ ճշմարտութեան  
ոյժէն , և մարդկային պէտքերու հա-  
մար նոցա ընձեռած գոհացումէն . թէ

այն զօրութիւնը զոր նոքա ունեցած  
են , և ունին գեռ , մարդոյս վրայ փոր-  
ձուած մեծագոյն բարոյական զօրու-  
թիւնն է . թէ նոքա ազգերն ու մար-  
դիկը կը բարձրացնեն քաղաքակըր-  
թութեան , մարդկութեան և մաք-  
րութեան այնպիսի բարձրութեան  
մը յոր որ և է զօրութիւն բարձրա-  
ցուցած չէ երբեք զայնս յառաջա-  
գոյն : Եւ կը հարցնեմ , ի՞նչպէս կըր-  
նամք բացատրել սա իրողութիւնը թէ  
բոլոր ասոնք կատարուեցան անուս  
գիւղացւոյ մը ուսուցմամբն , որ ապ-  
րեցաւ անարդեալ երկրի մը ամենէն  
անարդ մէկ անկեան մէջ : Կայ բնե-  
րեւոյթ մը բարոյական գիտութեան  
կամ բնական գիտութեան մէջ , որ  
ասկից աւելի ուշագրաւ կերպիւ պա-  
հանջէ համբերատար եւ պարկեշտ  
հետազոտութիւն մը :

Կան այնպիսիք որ կը կարծեն թէ  
Քրիստոնէութիւնը իւր անկման մէջ է :  
Պէտք է խստովանիմթէ ես նշան չեմ


տեսներ բնաւ աղոր. թէպէտ տարա-  
կոյս չկայ թէնորա թշնամիք բազմա-  
թիւ են, և բաղձանքէն կը ծնի նաեւ  
խորհուրդն: Բայց ես իմ փաստս պիտի  
դնեմ այժմ մէկ ուրիշ ձեւի մը մէջ,  
որ առաւել կամ նուազ պատասխան  
մը պիտի լինի նաեւ այդ անկման  
խնդրոյն նկատմամբ, և յետոյ պիտի  
վերջացնեմ ճառս :


Եթէ 500 կամ 1000 անձանց ժո-  
ղով մը գումարի եւրոպիոյ կամ եւ-  
րոպեան Ամերիկայի որ եւ է մէկ քա-  
ղաքին մէջ, և սոքա ամենեքին լինին  
մտացի, բարեկիրթ, բարձր սկզբանց  
տէր, բարի կեանք ունեցող մարդիկ  
և կանայք, և եթէ սոցա իւրաքան-  
չիւրին ուղղուի սա հարցումը թէ  
«Ի՞նչ աղդեցութեանց կընծայէք ձեր  
բարձր նկարագիրը, ձեր բարոյական  
և ընկերական գերազանցութիւնը»  
բնաւ չեմերկբայիր թէ սոցա քսանէն  
տասնեւինն՝ լաւ մը մտածելէ վերջ,  
պիտի պատասխանեն: «Այն աղդեցու-

թեան՝ զոր Քրիստոնէութիւնը 'ի գործ  
ուրած է իմ դաստիարակութեան,  
իմ խղճմուանաց և իմ սրտիս վրայ :»  
Ենթադրեմք թէ դեռ ուրիշ հարցում  
մը ուղղուի նոցա, եւ սա լինի այս,  
«Եթէ ձեզ հաւաստէին թէ երկրի  
վրայ ձեր ամենէն սիրելի համարած  
առարկայն վաղը պիտի առնուի ձեզմէ  
և միեւնոյն ատեն աներկբայելի ըս-  
տուգութեամբ հաւաստէին ձեզ թէ  
Ցիսուս Քրիստոս առասպէլ մ'է կամ  
խարեբայ մը, և նորա Աւետարան ա-  
ռասպելական խարէութիւն մը. այս  
երկու ստուգութեանց ո՞րն աւելի  
պիտի լցունէր ձեր սիրտն ցրտացուցիչ  
և անյօյս թշուառութեամբ. » Եւ կը  
հաւատամ թէ ժողովոյն ինն տաս-  
ներորդն, ենթադրելով թէ ժողովը  
բաղկացեալ լինի վերեւ նկարագեալ  
մարդիկներէ, պիտի պատասխանէր  
«Առէք ինձմէ իմ լաւադոյն երկրային  
գանձս, բայց թողէք ինձ աշխարհի  
Փրկչին վրայ իմ ունեցած յօյս.» Այս

Է այն արդիւնք զոր աշխարհիս ամե-  
նէն քաղաքակրթեալ ազգաց վըայ  
արտադրած է չորս տարուան ուսու-  
ցումն և քանի մը ժամուց տագնապն  
այն Անձին որ ապրեցաւ իբր գիւղա-  
ցի մը, և մեռաւ իբր չարագործ մը  
և գերի մը։ «Ոմա ուստի իցէ այս ի-  
մաստութիւն և զօրսւթիւնք»







3193



3098